

ԵՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵՒՆԸ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՅՐԻՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՎԿԵՅ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Երոպական Միության ղեկավարները երկ «Քորոնա» ժահրին ղեմ պայքարի քայլերը քննարկելու համար գումարեցին տեսախորհրդաժողովի ձեռնարկով արտակարգ վեհաժողով մը, որուն ընթացքին որոշեցին միության արտաքին սահմանները 30 օրով փակել ոչ անդամ երկիրներէն ճամբորդներուն առջեւ:

Իտալիոյ վարչապետ Ճիւզեպե Զոնթե ժողովի ընթացքին յայտնեց, որ «Քորոնա ծովա-չարժը» Երոպական Միության մէջ որեւէ երկիր անվստահ պիտի չծգծ:

«ՔՈՐՈՆԱ» ԺԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՉ ՎԱՐԱԿՈՒԱԾՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ ՀԱՍԱԻ 78-Ի

17 մարտին Հայաստանի մէջ արձանագրուեցաւ «Քորոնա» ժահրի 14 նոր պարագայ: Այս մասին դիմատետրի իր էջին վրայ գրած է Հայաստանի առողջապահութան նախարար Արսէն Թորոսեան:

14-էն ոմանք արդէն իսկ մեկուսացուած էին, իսկ միւսներուն շփման շրջանակը կը ճշդուի: Անոնցմէ մեկը կապ ունի Էջմիածինի դէպքին հետ, իսկ 7-ը՝ «արտադրամասի»:

Շար.ը՝ էջ 3

ՎԱՐՉԱՊԵՏ ՓՎՇԻՆԵԱՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՅՐԻՆ ՆԿԱՏԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՓՈՒՍՈՒԻ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան հաւանական նկատեց, որ ըլլան բազմաթիւ մարդիկ, որոնք այս ընթացքին վարակուած են «Քորոնա» ժահրով, բուժուած են, սակայն չեն գիտցած այդ մասին:



«Իրավիճակը վերլուծելով կը հասկնամ, որ շատ քաղաքացիներ կը հիւանդանոցան ու կ'առողջանան՝ այդ մասին չկատարելով: Այս մասին մեզ կը յուշէ նաեւ մեր պատրուած դէպքերուն վիճակը: Դէպքերուն 90 առ հարիւր կա՛մ ջերմութիւն չունի, կա՛մ ցած ջերմութիւն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիւ մարդիկ, որոնք այս ընթացքին վարակուած են «Քորոնա» ժահրով, այս ընթացքին բուժուած են, բայց իրենք չեն գիտեր, որ հիւանդացած ու բուժուած են», յայտնեց Փաշինեան:

Շար.ը՝ էջ 8

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ Է ՊԱՐԵՏԱՍԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԵԱՆ ՄԵՉ ՄԵՆՔ ԱՒԵԼԻ ՔԻՉ ԴՎՈՒՆՈՒԹԻՒՆ ՈՒՆԻՆՔ, ՔԱՆ ՄԻՆՉ ԱՅԳ»

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Աւիսեանի գլխավորութեամբ 17 մարտին տեղի ունեցաւ պարետատան առաջին նիստը: Ան յայտնեց, որ «Քորոնա» ժահրին ղեմ պայքարելու նպատակով յայտարարուած արտակարգ դրութեան գործնականացման համար պետք է աւելի ճկուն ըլլալ:



Շար.ը՝ էջ 8

ՀՅԳ-Ն ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆԸ ԿՈՒ ՏԱՅ ԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ, ԱՆՎԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԶՕՐԱՅՄԱՆ



16 մարտին ՀՀԳ նախընտրական հանդիպումները Մարտունիի շրջանին մէջ էին: Դաշնակցութեան կողմէ ներկայացուած նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը եւ պատգամաւորութեան թեկնածուներ Արթուր Մոսիսեանն ու Վահրամ Բալայեանը ՀՀԳ նախընտրական ծրագիրը ներկայացուցան են Հերիեր, Շեխեր, Կարմիր Շուկայ եւ Թաղավար գիւղերու բնակիչներուն:

Վահրամ Բալայեան իր խօսքին մէջ կարեւոր նկատած է յառաջիկային տեղի ունենալիք ընտրութիւնները ո՛չ միայն այն պատճառով, որ իշխանութեան նոր մարմիններ պիտի ընտրուին, այլեւ այն տեսանկիւնէն, որ երկրի արտաքին եւ ներքին կենսոյն հետ կապուած բաւական քարոզ ժամանակահատուած կ'ապրիք:

Շար.ը՝ էջ 3

ՉԻՆԱՍՏԱՆ «ՄԵՃ ԶԱՅՐՈՅԹ ՈՒ ԲՈՒՌՆ ՄԵՐԺՈՒՄ» Կ'ԱՐՏԱՅԱՅՏԵ ԹՐԱՄՓԻՒ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՅՐԸ «ՉԻՆԱԿԱՆ ԺԱՅՐ» ԿՈՉԵԼՈՒՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՐԸ

Չինաստանի արտաքին գործոց նախարարութիւնը երէկ իր բուն գայրոյթն ու մերժումը արտայայտեց Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի՝ «Քորոնա» ժահրը «չինական ժահր» կոչելուն առնչութեամբ:

Նախարարութեան բանբեր Կինկ Շուանկ մամուլի ասուլիսի մը ընթացքին յայտնեց, որ ժահրը Չինաստանին առնչելը «խարանամի ձեւ մըն է»՝ աւելցնելով. «Մեծ գայրոյթ կը զգանք եւ գայն բուն կերպով կը մերժենք»:

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ «Թուիթթըր»-ի վրայ գրառում մը կատարելով յայտնած էր. «Միացեալ Նահանգներ պիտի աջակցին այն ճարտարար-ւետսներուն, որոնք մասնաւորաբար կ'ազդուին չինական ժահրէն, ինչպէս՝ օդանավային ընկերութիւնները եւ ուրիշներ: Որեւէ ժամանակէ աւելի հզօր պիտի ըլլանք»:

Գրառումը կատարուած էր Չինաստանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ լարուածութեան մթնոլորտի մը մէջ, ուր երկու կողմերը զիրար վարկաբեկելու արշաւներ շղթայազերծած են «Քորոնա» ժահրի՝ անոնք միջեւ նոր տարակարծութեան նիւթ վերածուելէն ետք:

Թրամփ երէկ երեկոյեան յայտարարեց, որ Չինաստան սխալ տեղեկութիւն հաղորդած է, թէ ամերիկեան բանակն է, որ «Քորոնա» ժահրը Չինաստանի մէջ տարածած է: «Ատիկա ճիշդ չէ: Ես ըսի, որ ժահրին աղբիւրը Չինաստանն է, եւ ասիկա ճշգրիտ տեղեկութիւն է», աւելցուց Թրամփ:

Շար.ը՝ էջ 3

ՔԱԹԱՐ ԵՒ ԲՈՒԷՅԹ ՕԺԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ Կ'ՈՒՂԱՐԿԵՆ ԻՐԱՆ



Զաթար «Քորոնա» ժահրին ղեմ պայքարի ծիրին մէջ Իրանին տրամադրած է վեց թոն բժշկական դիմակ եւ սաքրաւորումներ՝ իբրեւ օգնութիւն, որ Թեհրանին առաջարկուած էր Զաթարի իշխանին կողմէ: Այս մասին հաղորդեց Զաթարի լրատու գործակալութիւնը՝ յղում կատարելով Իրանի մէջ Զաթարի դեսպանատան:

Զաթարի Թամիմ պըն Համատ Ալ Թանի իշխանը անցեալ շաբաթ որոշում տուած էր օգնութիւն ուղարկել Իրան եւ այնտեղ հասցնել անհրաժեշտ դեղամիջոցներ եւ սարքեր:

Շար.ը՝ էջ 3

ՊԱՂՏԱՏԻ ՀԱՐԱԸ ԳՏՆՈՒՈՂ ՊԱՄՄՅԱՆ ԱՄՁՄԱԿԱՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱԺԻՆԸ ՀՐԹԻՈՒՎԿՈՇՈՒԹԵԱՆ



Իրաքի ռազմակայաններուն մէջ իրենց ուժերը ամրապնդելու Միացեալ Նահանգներու քայլէն ետք, մայրաքաղաք Պաղատաի հարաւը գտնուող Պասմայա ռազմա-յականին մէջ ամերիկեան ղեկավարութեամբ Միջազգային դաշինքի բաժնի վրայ իրթիներ ինկան:

Ամերիկեան բանակը հաղորդեց, որ երկուշաբթի գիշեր երկու իրթիներ ինկած են Պասմայա ռազմակայանին մէջ ամերիկեան ուժերու դիրքերուն վրայ՝ նշելով, որ այդ իրթիները արձակուած են Մասմէլ Թապուք Նահրուանի մէջ գտնուող արտեր:

Շար.ը՝ էջ 3

ԸՆԴԼԱՅՆՈՒԱԾ ՆԻՍՏ՝ ՆԵՐԿԱՅ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒ ԴԻՄԱԳՐԱԻՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ



ՀՅԳ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի հրատեղով «Ազգակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ խորհրդակցական ընդլայնուած նիստ՝ «Քորոնա» ժահրի ստեղծած իրավիճակի, անոր կանխարգիւման նպատակով տրուելիք որոշումներու եւ ընկերաբժշկական կեդրոնները այս տագնապին ընդառաջ աշխուժացնելու նպատակով:

Նիստին, զոր վարեց Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, հրահրուած էին երիտասարդութեան հարցերու եւ մարմնակրթութեան նախարար Վարդիմէ Օհանեան-Գեորգեան, երեսփոխաններ Յակոբ Թեղեան եւ Ալեքսան Մաթոսեան, նախկին նախարար Ալեքսան Կիտանեան, Պուրճ Յամուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան, ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան ատենապետ Սիլվա Սապուրեան, ԱՖՅԻԼ-ի տնօրէն Յակոբ Լատոյեան եւ ԼՕԽ-ի ընկերաբժշկական կեդրոնի ատենապետ տոքթ. Սահակ Բէշիշեան:

Ներկայացուցեցան զեկուցումներ իւրաքանչիւր ոլորտի պատասխանատուի կողմէ մինչ այժմ տարուած աշխատանքներուն մասին: Յետ քննարկման արձանագրուեցաւ՝

ՄԵՐ ԸՆԹԵՐՅՈՂՆԵՐՈՒՆ

Արտակարգ դրութեան հաստատման եւ յատկապէս տեղաշարժերը սահմանափակելու պետական, առողջապահական յորհորներուն ընդառաջ, «Ազգակ»-ի տնօրէնութիւնը որոշեց ժամանակաւորապէս «Ազգակ»-ի բովանդակութիւնը սահմանափակել չորս էջի մէջ:

Այս տնօրինումը կը բխի պարտադրուող աշխատակարգէ՝ նուազագոյն անձնակազմով թերթը հրատարակել:

Բնականաբար բովանդակութիւնը առաւելաբար պիտի ունենայ հրատապ լրատական բնութեագիր: Մինչ յօդուածագրական եւ վերլուծական բնոյթի գրութիւններ պիտի շարունակուին տեղադրուի կայքին վրայ:

Խմբագրատան, քարտուղարութեան եւ վարչական բաժնիներուն հետ կապը պիտի ըլլայ հեռաձայնային կամ առցանց:

Խմբագրութեան ուղղուած գրութիւնները յղել info@aztagdaily.com ե-նամակի հասցէին:

Վարչական բնոյթի՝ (ծանուցում, մահազո, բաժանորդագրութեան եւ ցրումի հետ կապուած հարցեր) aztagmedia@gmail.com ե-նամակի հասցէին:

Ժամանակակարգ կերպով կը դարձնեն թերթի առաջումը գրախանութներ եւ վաճառատուներ կամ գրասենեակներ. թերթը կը շարունակէ հասնիլ բնակարանի հասցեով բաժանորդներուն, ամէն առաւօտ: Անոնք, որոնք կ'ուզեն թերթը ստանալ իրենց բնակարանային հասցէին, կրնան հեռաձայնել 03-308639 թիւին (նաեւ WhatsApp):

Նման արտակարգ պայմաններու մէջ յաւելեալ գարկ կը տրուի արագ լրահոսի դրութեան: Կանուխ ժամերէն մինչեւ ուշ գիշեր «Ազգակ»-ի լուրերը կը ստանան անոնք, որոնք ներբեռնած են համապատասխան app-ը:

Կ'ընդգծենք, որ այս դրութիւնը ժամանակակարգ է՝ յուսալով օր առաջ վերադառնալ աշխատանքի բնականոն հուն:


ՏՆՕՐԵՆՈՒԹԻՒՆ

ԵՐԵՍՓՈՒՆԱԿԱՆ ԳՐԱՄԵՆԵԱԿԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՅՈՅՑ

«Քորոնա» ժահրի տարածման ղեմ պայքարելու ծիրին մէջ, Երեսփոխանական գրասենեակը ցնոր տնօրինութիւն կ'ընդունի միայն անմիջական առողջապահական հարցեր, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, կէսօրէ ետք ժամը 2:00-էն մինչեւ ժամը 4:00:

ԼԻՔԱՆԵՆ ԿԵ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԴՐՈՒԹԻՒՆԸ՝ ՀԱԿԱԿՇԻՈՒ ՏԱԿ ՊԱՋԵԼՈՎ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՋՔԷՆ ՎԱՐԱԿՈՒԱԾՆԵՐՈՒ ՊԱՐԱԳՎՆԵՐԸ

Լիքանանի մեջ տիրող ընդհանուր գորշաշարժի մթնոլորտը կը շարունակե պարտադրել ինքզինքը: Իր առօրեային դժգոհ ել իր «Քորոնա» ժախրով վարակուելու տիրական մտահոգութենէն տառապող լիքանանցին երէկ աւելի դիւրաւ շարունակեց մնալ իր բնակարանը՝ նկատի ունենալով անձրետու եղանակը:



Հակառակ «Քորոնա» ժախրին ստացած համաշխարհային համաճարակի կարգավիճակին, Լիքանանի մեջ կարգուպարտեց մնաց հակակշիռի տակ: «Քորոնա» ժախրով վարակուածներուն թիւը մնաց 120, ինչպէս որ եր նախանցեալ օր:

այս համաճարակին սպառնացած վտանգը», ընդգծեց ան: Միւս կողմէ, Հասան երէկ հանդիպում մը ունեցաւ Պեյրուքի կառավարական հիւանդանոցի բժիշկներուն հետ:

Կէս գիշերին Լիքանանի մեջ արձանագրուեցաւ «Քորոնա» ժախրով վարակուած պարագաներէն մեկուն մահը՝ Լիքանանի մեջ «Քորոնա» ժախրին պատճառով մահացողներուն ընդհանուր թիւը հասցնելով 4-ի:

Հանդիպումէն ետք ան յայտնեց, որ Լիքանանի մեջ «Քորոնա» ժախրով վարակուած 4 պարագաներ արդէն իսկ բուժուած են:

Հասան ընդգծեց, որ Պեյրուքի կառավարական հիւանդանոցի պաշտօնեաներուն իրաւունքը պահպանուած է օրէնքով, եւ այդ իրաւունքը պետք է տրուի իրաւատերերուն:

«Էլ. Պի. Սի.» պատկերասփիւռի կայանը հաղորդեց, որ մահացողը Իտալիայէն Լիքանան վերադարձած վանականին հայրն է: Նոյն կայանին համաձայն, վանական «Քորոնա» ժախրով վարակուած էր Իտալիոյ մէջ եւ Լիքանան վերադառնալէն ետք ժախրը փոխանցած էր իր ընտանեկան պարագաներուն:

Հասան շեշտեց, որ «Քորոնա» ժախրով վարակուած ունէ պարագայի բուժման երաշխիքը հիւանդին հանդէպ ցուցաբերուած է: Ինչու որ Լիքանանի մէջ «Քորոնա» ժախրին դէմ պայքարելու յատուկ ֆոնտին:

Հասան շեշտեց, որ «Քորոնա» ժախրով վարակուած ունէ պարագայի բուժման երաշխիքը հիւանդին հանդէպ ցուցաբերուած է: Ինչու որ Լիքանանի մէջ «Քորոնա» ժախրին դէմ պայքարելու յատուկ ֆոնտին:

Առողջապահութեան նախարար Համատ Հասան յայտնեց, որ «Քորոնա» ժախրով վարակուածներուն օժանկանութեան համար հանգանակութեան ֆոնտ մը հաստատելու քայլին պատճառը Լիքանանի մէջ տիրող տնտեսական դժուար կացութիւնն է:

Պեյրուքի կառավարական հիւանդանոցի անձնակազմը կը ուղղեց արագացնելու առողջապահութեան նախարարին որոշումներուն գործադրութիւնը, յատկապէս անձնակազմին ամսական աշխատավարձին վերաբերեալ:

Պեյրուքի կառավարական հիւանդանոցի անձնակազմը կը ուղղեց արագացնելու առողջապահութեան նախարարին որոշումներուն գործադրութիւնը, յատկապէս անձնակազմին ամսական աշխատավարձին վերաբերեալ:



Նանի մէջ տիրող տնտեսական դժուար կացութիւնն է: Հասան շեշտեց, որ կան երեք հաշիւներ, որոնցմէ առաջինը Կեդրոնական դրամատան մէջ է՝ կառավարութեան անունով, երկրորդը՝ Պանք Մետի մէջ՝ առողջապահութեան նախարարութեան անունով, իսկ երրորդը՝ Պեյրուքի կառավարական հիւանդանոցին անունով:

Միւս կողմէ, հիւանդանոցը յայտարարեց, որ «Քորոնա» ժախրին դէմ պայքարելու յատուկ ֆոնտին:

Պեյրուքի կառավարական հիւանդանոցի անձնակազմը կը ուղղեց արագացնելու առողջապահութեան նախարարին որոշումներուն գործադրութիւնը, յատկապէս անձնակազմին ամսական աշխատավարձին վերաբերեալ:

Հասան նկատել տուաւ, որ «Քորոնա» ժախրով վարակուած եւ ապա բուժուած պարագաներու իմաստով լաւատեսութիւնը պետք է իր չափին մէջ նկատի առնուի եւ պատասխանատու մօտեցում ցուցաբերուի:

Պեյրուքի կառավարական հիւանդանոցի անձնակազմը կը ուղղեց արագացնելու առողջապահութեան նախարարին որոշումներուն գործադրութիւնը, յատկապէս անձնակազմին ամսական աշխատավարձին վերաբերեալ:

Պեյրուքի կառավարական հիւանդանոցի անձնակազմը կը ուղղեց արագացնելու առողջապահութեան նախարարին որոշումներուն գործադրութիւնը, յատկապէս անձնակազմին ամսական աշխատավարձին վերաբերեալ:

Ան հաստատեց, որ «Քորոնա» ժախրին տարածումը կանխարգիլելու իմաստով լուրջ աշխատանք կը տարուի եւ անկալ լաւ թափով կ'ընթացան աւելցնելով, որ պետք է մնալ կառավարութեան որդեգրած նախագրուած միջոցառումները կիրարկելու սահմաններուն մէջ, որպէսզի աւելի լուրջ կացութեան դէմ յանդիման չգտնուին:

Բժիշկներու սենտիքայի նախագահ Շարաֆ Ապու Շարաֆ ընդգծեց, որ պատկերասփիւռի կամ տեղեկատուական որեւէ մարզի մէջ հարցազրոյց կատարել փափաքող ունէ բժիշկ պետք է նախապէս իրմէ արտօնութիւն ստանայ, որպէսզի կարելի ըլլայ կանխել ժողովուրդին ներկայացուող անճիշտ տեղեկութիւնները, որոնք իրարանցում կը պատճառեն եւ խուճապի կ'ենթարկեն քաղաքացիները:

Ան աւելցուց, որ զօրանցներուն մէջ «Քորոնա» ժախրին տարածումը կանխարգիլելու խիստ միջոցառումներ կ'որդեգրուին:

Ան նշեց, որ լիքանանեան պետութիւնը ամենաաւելի կրցաւ հակակշիռի տակ պահել «Քորոնա» ժախրով վարակուելու հաւանականութիւնը, «սակայն պետք է զգուշ ըլլալ եւ նոյն գոշաւորութեամբ շարունակել, մինչեւ որ կարելի ըլլայ թօթափել համաշխարհային

Բժիշկներու սենտիքայի նախագահ Շարաֆ Ապու Շարաֆ ընդգծեց, որ պատկերասփիւռի կամ տեղեկատուական որեւէ մարզի մէջ հարցազրոյց կատարել փափաքող ունէ բժիշկ պետք է նախապէս իրմէ արտօնութիւն ստանայ, որպէսզի կարելի ըլլայ կանխել ժողովուրդին ներկայացուող անճիշտ տեղեկութիւնները, որոնք իրարանցում կը պատճառեն եւ խուճապի կ'ենթարկեն քաղաքացիները:

Ան աւելցուց, որ զօրանցներուն մէջ «Քորոնա» ժախրին տարածումը կանխարգիլելու խիստ միջոցառումներ կ'որդեգրուին:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇԵՑ ԲԱՐԱԳՎՈՒՄԵՆԱՐԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ ՏԱԳՆԱՊԻ ՅԱՏՈՒԿ ԲՁԻՋՆԵՐ ԶԱՌԱՋԱՑՆԵԼ՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԻՆ ՊԱՋԱՆՋԵՐՈՒՆ



Կառավարութիւնը երէկ կէսօրէ ետք ժամը 1:00-ին վարչապետարանին մէջ գումարեց իր ընթացիկ նիստը՝ նախագահութեամբ վարչապետ Հասան Տիւրքի:

Նիստին ընթացքին ընկերակցեցան ելեմտական եւ տնտեսական կացութեան վերաբերող զարգացումները:

Նիստէն ետք տեղեկատուութեան նախարար Մասալ Ապտէլ Սամատ յայտնեց, որ կառավարութիւնը ամէն ջանք ի գործ կը դնէ պաշտպանելու համար լիքանանցիները՝ առանց իր պարտականութիւններուն մէջ բացթողումներ արձանագրելու:

Կառավարութեան գնահատումով ընդհանուր գորշաշարժի յայտարարութիւնը լիքանանցիներուն մօտ հանգստութիւն յառաջացուցած է:

Ապտէլ Սամատ նշեց, որ առողջապահութեան նախարար Համատ Հասան կառավարութեան պիտի ներկայացնէ կառավարական հիւանդանոցներու շարք մը, որոնք կրնան «Քորոնա» ժախրով վարակուած եւ առողջապահական ապահովագրութիւն չունեցող պարագաները անվճար բուժել:

Ան շեշտեց, որ հաստատուած «Քորոնա» ժախրին դէմ պայքարելու յատուկ ֆոնտ մը, որուն կարելի է նախարարութիւններ կատարել:

Ապտէլ Սամատ ընդգծեց, որ առողջապահութեան նախարարութիւնը բժիշկներուն եւ դեղարաններուն պարագային շուրջօրեայ դրութեամբ ծառայութիւն մատուցելու նպատակով յստակ ժամանակացոյց պիտի ճշդէ՝ բոլոր շրջաններուն մէջ:

«Կառավարութիւնը որոշեց քաղաքապետարաններուն մէջ տագնապի յատուկ բջիջներ յառաջացնել՝ ընդհանրապէս համար ժողովուրդի պահանջներուն», ըսաւ ան:

Ապտէլ Սամատ նշեց, որ տնտեսութեան նախարարութիւնը պիտի հետեւի ապրանքներու տրամադրման եւ այդ իմաստով համապատասխան քայլերու պիտի դիմէ, որպէսզի լիքանանցիները, յատկապէս լիքանանցիներուն համետ դասակարգը չտուժեն: Ան յայտնեց նաեւ, որ կառավարութիւնը որոշ պատկերացում մը ունեցած է նաեւ սարակներուն վերաբերող հարցերը լուծելու:

ՈԱՅԻ ՊԱՏՐԻԱՐԸՔ ԲԻՊԻՉԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԼԻՔԱՆԵՆԱՆ ԻՐԱԿԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ



Մարտի համայնքի Պառա Ռայի պատրիարքը երէկ Պեյրուքի մէջ ընդունեց Լիքանանի մէջ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի անձնակազմի ներկայացուցիչ Իան Քիւպիլը, որուն հետ ընկերակցեց լիքանանեան եւ շրջանային իրադարձութիւնները, յատկապէս «Քորոնա» ժախրի համաճարակի վերածնունդին ստեղծելիք յաւելեալ հետեւանքները:

Հանդիպումէն ետք Քիւպիլ յայտնեց, որ Ռայի պատրիարքին հետ ընկերակցած է լիքանանցիներուն դիմագրաւած շտապ մարտահրաւերներն ու անոնց դէմ պայքարելու հեռանկարները:

ԱՄԵՐ ՖԱԽՈՒՐԻՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ԳԱՏԱՊԱՐՏՈՒՄԻ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՅ



Իտալիայի հաշտուելու գործակալութիւն կատարած ըլլալու յանցանքով ամբաստանուած եւ ընդհանուր ապահովութեան ընդհանուր տնօրէնութեան կողմէ ձերբակալուած Ամեր Ֆախուրի, որ ամիսներ առաջ Միացեալ Նահանգներէն եկած էր Լիքանան, նախանցեալ երեկոյան ազատ արձակուեցաւ:

Չիտուրական ատենակի նախագահ գեղապետ Հիւսէյն Ապտալլա նախանցեալ օր արձակեց վճիռ մը, որուն հիման վրայ պետք էր վերջ տրուէր այն հետապնդումներուն, որոնք կը վերաբերէին ձերբակալեալ Ամեր Ֆախուրիին՝ նկատի ունենալով լիքանանցի քաղաքացիներ առեւտրելու եւ խիստ քանակով մէջ զանոնք բանտարկելու ու տանջանքի ենթարկելու արարքները, որոնց պատճառով այդ արգելափակեալներէն երկուքը մահացած են:

Վճիռին մէջ նշուեցաւ, որ Ֆախուրիին վերագրուող այս արարքները, որոնք կատարուած են 1998-ին, չեղեալ կը նկատուին՝ նկատի ունենալով, որ անոնք արդէն իսկ երկու տասնամեակ շրջանցած են, ինչպէս նաեւ կը պահանջուի գայն անմիջապէս ազատ արձակել, եթէ ան այլ հարցերով չէ արգելափակուած:

Վերադատ ատենակի աւագ ընկի դատախազ Հասան Օուէյտաթ ժամուր ետք պահանջեց Ամեր Ֆախուրիի թողածորարը՝ վերատեսութեան ենթարկելու համար անոր մասին Չիտուրական ատենակի արձակած վճիռը: Իսկ ոչ գիշերին Չիտուրական ատենակի արձակած վճիռին դէմ բողոքի իբրեւ քայլ կարգ մը ցուցարարներ իրկիզուող անխնորով փակեցին Պրիթելի ճամբան:

Չիտուրական ատենակի մօտ կառավարութեան ներկայացուցիչ, դատախազ Հասան Խուրի երէկ Չիտուրական վերադատ ատենակի պահանջեց տրուած վճիռը վերատեսութեան ենթարկել եւ Ամեր Ֆախուրիի դէմ բերման գիր արձակել, որպէսզի ան դարձեալ ձերբակալուի եւ դատավարութեան ենթարկուի իր գործած յանցանքներուն համար:

Մինչ կարգ մը տեղեկութիւններ հաստատեցին, որ Ամեր Ֆախուրի արդէն իսկ Լիքանանէ մեկնած է՝ իր ազատ արձակումը վճիռին արձակումէն ետք, կարգ մը այլ արհիւրներ հաստատեցին, որ ան տակաւին կը գտնուի Լիքանանի մէջ:

Այս իրականութիւնը նկատի ունենալով Նապաթի անմիջական հարցերու դատախազ Ահմետ Սըզդեր երէկ հրապարակեց լիքանանեան որոշում մը, որուն հիման վրայ Ամեր Ֆախուրիի դատախազները ինքնուրուի հետազոտումներ կ'արդարեն իր գործած յանցանքներուն համար:

Հըզպալլա նախանցեալ երեկոյան դատապարտեց Ամեր Ֆախուրիի ազատ արձակման վճիռը: Հըզպալլայի կողմէ հրապարակուած հաղորդագրութեան մէջ նշուեցաւ, որ Ամեր Ֆախուրիի ձերբակալուած օրէն իսկ ամերիկեան ճշմունքներ բանեցուցանելու անոր ազատ արձակումին նպաստակով:

Միացեալ Նահանգներ գաղտնի եւ բացայայտ շարք մը սպանալիքներ ուղղեցին՝ ստիպելու համար ոճրագործ Ֆախուրիի ազատ արձակումը: «Տա ի սիրտ կը յայտնենք, որ Ֆախուրիին ազատ արձակելու նպատակով ամերիկեան ջանքերը շարունակեալ ձերբակալութեամբ պահուած են՝ շրջանցելով արդարութիւնը եւ Ֆախուրիի գործած ոճրագործութեան ու հարագատներ կորսնցուցած ընտանիքներուն ցաւերը», նշուեցաւ հաղորդագրութեան մէջ:

Հըզպալլայի հաղորդագրութեան մէջ հաստատուեցաւ, որ այսօր Լիքանանի եւ արդարութեան համար տխուր օր է՝ աւելցնելով, որ այդ վճիռը ցատուի եւ դատապարտումի արժանի է:

«Աւելի վայել էր Չիտուրական ատենակի նախագահին եւ ատենակի անդամներուն իրենց պաշտօններէն հրաժարիլ՝ ամերիկեան ճշմունքներուն ենթարկուելու փոխարէն: Լիքանանեան դատական իշխանութիւնները իրենց վարքն ու պարկեշտութիւնը վերականգնելու կարիք ունին՝ պաշտպանելու համար լիքանանցիներուն, յատկապէս իրենց հողերուն ազատագրութեան համար նահատակուած եւ զոհուած լիքանանցիներուն իրաւունքները», նշուեցաւ հաղորդագրութեան մէջ:

Ամալ շարժումը հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ հաստատուեցաւ, որ Ամեր Ֆախուրիի գործած ոճրագործութեան արարքները ոչ երկար ժամանակ անցնելու եւ ոչ ալ Աստուծոյ օրէնքով կարելի է չեղեալ նկատել: «Ամալ շարժումը կը մերժէ Ֆախուրիի ազատ արձակումին որոշումը եւ դէմ պիտի դնէ անոր», նշուեցաւ հաղորդագրութեան մէջ:

Լիքանանեան ազգային կուսակցութիւններու եւ անձնաւորութիւններու հանդիպումը իր կարգին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ դատապարտուեցաւ Ամեր Ֆախուրիի ազատ արձակումը՝ պահանջելով սրբաբերել այդ ոճրագործին դէմ արձակուած անարդար վճիռը:

Միւս կողմէ, Ազգային ազատ հոսանք կուսակցութեան հակառակորդ քաղաքական ուժեր Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, երեսփոխան ժըպրան Պասիլի դէմ արշալի մը սկսան՝ հաստատելով, որ ան յանձնառութիւն յայտնած է Ամեր Ֆախուրիին զօրակցելու եւ անոր նեցուկ կանգնելու իմաստով:

Պասիլի տեղեկատուական գրասենեակը հաղորդագրութեամբ մը հերքեց շրջանառութեան մէջ դրուած այդ պատեղեկատուութիւնը՝ հաստատելով, որ Պասիլի Ֆախուրիին ծանօթ չէ, եւ ընդգծելով, որ տնտեսու այդ արշալին նպատակն է Պասիլի վարկը ոտնահարել: Հաղորդագրութեան մէջ նշուեցաւ, որ Պասիլի իր մասին անճիշտ տեղեկութիւններ հրատարակող լիքանանեան օրաթերթին դէմ դատական հայր պիտի ներկայացնէ:

«ՊՈՒՐԸ ՀԱՄՈՒՏԻ ՄԷՋ ԲԱՐԳԱՎԱԾՄԱՆ ԾՐԱԳԻՐՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ ԵՆ, ԻՍԿ ԱՂԲԱԿՈՅՏԸ ԱՆՎԵՐԱԳԱՐՉ ԿՈՐՍՈՒԱԾ Է»

ՇԵՏԵՑ Մ. ՊՕՂՈՍԵԱՆ



Պուրճ Զամուտի աղբակոյտի վերացումի մասին անցավ շաբաթավերջին՝ կիրակի, 15 մարտին, երեկոյան ժամը 6:00-ին, «ԷՄ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանը սփռեց յատուկ յայտագիր մը՝ պատրաստուած հաղորդավար Տանի Զատատատի կողմէ:

Յայտագիրին մէջ անդրադարձ կատարուեցաւ Պուրճ Զամուտի թափօններու թաղման վայրի կառուցման աշխատանքներուն մանրամասնութեան, անցուցած տարբեր փուլերուն եւ բազմաթիւ դժուարութիւններ դիմագրաւելէ ետք՝ իրականացած նուաճումին:



Յայտագիրը, որ կը կրէր «Սաքաթալ ժապալ» խորագիրը, հիւրընկալեց Պուրճ Զամուտի քաղաքապետ Մարտին Պօղոսեանը, որ շեշտեց, թէ աղբակոյտի իրականութենէ բոլորը տուժած է և՛ Պուրճ Զամուտը, ժտեյտեն, Սին Էլ Ֆիլը եւ Տըքուենէն:

«Աղբի լերան արձակած գարշահոտերն նեղացած ենք բոլորս, սակայն այսօր ամէն բան վերջ գտած է: Այդ վայրին մէջ աղբ գոյութիւն չունի, իսկ 45-ամեայ աղբակոյտը վերացած է եւ գիտական ու կենսոլորտի առողջութեան չափանիշներուն համապատասխան հարթեցուած: Պուրճ Զամուտի բնակիչներուն կը հաստատենք, որ աղբակոյտը անվերադարձ կորսուած է», ըսաւ Մ. Պօղոսեան:

Ան նշեց, որ 2016-ին կառավարութեան որոշումով վճռուեցան այդ աղբակոյտը վերացնելու անվերադարձութիւնը: Պուրճ Զամուտի քաղաքապետութիւնը Բարգաւաճման եւ վերակառուցման խորհուրդին հետ գործակցաբար իրականացուց այդ որոշումին գործադրութիւնը՝ աշխատանքն ու ծրագիրը վստահելով «հուրի» ընկերութեան:

Մ. Պօղոսեան անցնուց, որ քաղաքապետութիւնը բժախնորոքէն հսկած է այդ ծրագիրի կանոնադր գործարկութեան՝ մերթ Եւ մերթ դիտողութիւններ կատարելով, ինչպէս նաեւ գործակցած է քա-

ղաքացիական ընկերութեան ներկայացուցիչներուն ու դատական իշխանութիւններուն հետ:

Քաղաքապետը հաստատեց, որ «հուրի» ընկերութիւնը բացառիկ է հմայիչ աշխատանք տարած է այդ հսկայ տարածութեան վրայ:

«Կառավարութեան տուած որոշումի գործադրութեան հանդէպ լուրջ մտնեցում ցուցաբերեցինք եւ զայն գործադրեցինք: Բոլորս կը կասկածէինք այս ծրագիրին յաջողութեան, սակայն յաջողեցանք, եւ մէկուկէս տարի ետք լրիւ տարբեր շրջանի մը պիտի վերածուի 250 հա-

Պուրճ Զամուտի մասին անցավ շաբաթավերջին՝ կիրակի, 15 մարտին, երեկոյան ժամը 6:00-ին, «ԷՄ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանը սփռեց յատուկ յայտագիր մը՝ պատրաստուած հաղորդավար Տանի Զատատատի կողմէ:

Յայտագիրին մէջ անդրադարձ կատարուեցաւ Պուրճ Զամուտի թափօններու թաղման վայրի կառուցման աշխատանքներուն մանրամասնութեան, անցուցած տարբեր փուլերուն եւ բազմաթիւ դժուարութիւններ դիմագրաւելէ ետք՝ իրականացած նուաճումին:

Յայտագիրը, որ կը կրէր «Սաքաթալ ժապալ» խորագիրը, հիւրընկալեց Պուրճ Զամուտի քաղաքապետ Մարտին Պօղոսեանը, որ շեշտեց, թէ աղբակոյտի իրականութենէ բոլորը տուժած է և՛ Պուրճ Զամուտը, ժտեյտեն, Սին Էլ Ֆիլը եւ Տըքուենէն:

«Աղբի լերան արձակած գարշահոտերն նեղացած ենք բոլորս, սակայն այսօր ամէն բան վերջ գտած է: Այդ վայրին մէջ աղբ գոյութիւն չունի, իսկ 45-ամեայ աղբակոյտը վերացած է եւ գիտական ու կենսոլորտի առողջութեան չափանիշներուն համապատասխան հարթեցուած: Պուրճ Զամուտի բնակիչներուն կը հաստատենք, որ աղբակոյտը անվերադարձ կորսուած է», ըսաւ Մ. Պօղոսեան:

Ան նշեց, որ 2016-ին կառավարութեան որոշումով վճռուեցան այդ աղբակոյտը վերացնելու անվերադարձութիւնը: Պուրճ Զամուտի քաղաքապետութիւնը Բարգաւաճման եւ վերակառուցման խորհուրդին հետ գործակցաբար իրականացուց այդ որոշումին գործադրութիւնը՝ աշխատանքն ու ծրագիրը վստահելով «հուրի» ընկերութեան:

Մ. Պօղոսեան անցնուց, որ քաղաքապետութիւնը բժախնորոքէն հսկած է այդ ծրագիրի կանոնադր գործարկութեան՝ մերթ Եւ մերթ դիտողութիւններ կատարելով, ինչպէս նաեւ գործակցած է քա-

ղաքացիական ընկերութեան ներկայացուցիչներուն ու դատական իշխանութիւններուն հետ:

Քաղաքապետը հաստատեց, որ «հուրի» ընկերութիւնը բացառիկ է հմայիչ աշխատանք տարած է այդ հսկայ տարածութեան վրայ:

«Կառավարութեան տուած որոշումի գործադրութեան հանդէպ լուրջ մտնեցում ցուցաբերեցինք եւ զայն գործադրեցինք: Բոլորս կը կասկածէինք այս ծրագիրին յաջողութեան, սակայն յաջողեցանք, եւ մէկուկէս տարի ետք լրիւ տարբեր շրջանի մը պիտի վերածուի 250 հա-

Պուրճ Զամուտի մասին անցավ շաբաթավերջին՝ կիրակի, 15 մարտին, երեկոյան ժամը 6:00-ին, «ԷՄ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանը սփռեց յատուկ յայտագիր մը՝ պատրաստուած հաղորդավար Տանի Զատատատի կողմէ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Յարգելի՛ հայրենակիցներ, հաշուի առնելով Արցախի Զանապետութեան տարածքում «Քորոնա» ժահրի տարածման հնարավոր վտանգը, մտահոգուած լինելով մեր քաղաքացիների առողջութեամբ՝ Դայ յեղափոխական դաշնակցութեան նախընտրական շտապը որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները:

Մենք կը շարունակենք կուսակցութեան նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել քացոթայ փոքրաթիւ հանդիպումների, պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի կայանների, տպագիր եւ էլեկտրոնային լրատուամիջոցների, ընկերային ցանցերի միջոցով:

ԱՐՅԱՒԻ ԶՆԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԶՍԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԳՅՂ ՆԱԽԸՆՏՐԱՎԱՆ ԾՏԱՊ

ՀՅՂ-Ն ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆԸ ...

Շարունակուած Ա. Էջև

Արցախի Զանապետութեան Ազգային Ժողովի փոխնախագահին կարծիքով՝ պետք է վստակ ժողովուրդը առաջնորդելու իրաւունքը. «Մարդը, ինչպէս նաեւ քաղաքական ուժը մէկ կենսագրութիւն կ'ունենայ, չի կրնար լաւ ըլլալ, յետոյ վատնալ կամ հակառակը: Ժողովուրդը պետք է իր վստահութեան ջուրէս տայ այն քաղաքական ուժին, որ ունի կենսագրութիւն, գաղափարախօսութիւն եւ երկիրը յառաջ տանելու վճռականութիւն: Դաշնակցութիւնը պատուով կատարեց իր առաքելութիւնը ու այսօր ալ կը շարունակէ ծառայել ժողովուրդին»:

Անդրադառնալով Դաշնակցութեան առաջադրած նախագահի թեկնածուին՝ Վահրամ Բալայեան նշած է, որ Դաւիթ Իշխանեան իր անցած ճամբով ապացուցած է, որ կրնայ առաջնորդել ժողովուրդը:

Դաւիթ Իշխանեանի համաձայն, Դաշնակցութեան ծրագրային հիմնադրոյթները ճշգրտուած են անցած 130 տարիներուն ընթացքին: 130 տարիներու ընթացքին ԳՅԴ ռազմավարական նպատակներն ու սկզբունքները մնացած են գրեթէ նոյնը, փոխուած են միայն մարտավարական խնդիրները: Եւ իր ծրագրային հիմնադրոյթներուն հաւատարիմ՝ ԳՅԴ-ն առաջնահերթութիւնը կու տայ Արցախի պաշտպանութեան, անվտանգութեան համակարգի հզօրացման:

ՔԱԹԱՐ ԵՒ ՔՈՒԷՅԹ ...

Շարունակուած Ա. Էջև

Իրանի արտաքին գործոց նախարարութիւնը իր կարգին յայտնեց, որ Զուլայի որոշած է Թեհրանի տրամադրել տարը միլիոն տոլար՝ «Քորոնա» ժահրին դէմ պայքարի իրեն օգնութիւն:

Զուլայի Իրանին այս մասին յայտնած է երկու երկիրներուն արտաքին գործոց նախարարներուն միջեւ հեռաձայնային հաղորդակցութեան մը ընթացքին:

Իրանի արտաքին գործոց նախարարութիւնը հաղորդեց, որ Իրանի արտաքին գործոց նախարար Սոհաբեյն ժաւատ Զարիֆ երեկ հեռաձայնային հաղորդակցութիւն մը ստացած է իր ընկերակցի պաշտօնակից Ահմետ Նասեր ժապեր Սուպահէն: Դաղորդակցութեան ընթացքին ընկերակցութեան «Քորոնա» ժահրին դէմ պայքարի կարելիութիւնները:

Զարիֆ իր պաշտօնակիցին յայտնած է, թէ ժահրին դէմ պայքարը կը նկատուի միջազգային խնդիր եւ շրջանային ու միջազգային գործակցութեան կը կարօտի:

Զարիֆ անգամ մը եւս դատապարտեց Իրանի դէմ հաստատուած ամերիկեան պատժամիջոցները եւ Զուլայի կոչ ուղղեց՝ մասնակցելու զանոնք վերցնելու միջազգային արշաւի մը:

Նշեց, որ Զուլայի «Քորոնա» ժահրին դէմ պայքարին համար նաեւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան 40 միլիոն տոլարի նուիրատուութիւն մը կատարեց:

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութիւնը երեկ իր կարգին յայտարարեց, որ Մոսկուա մարդասիրական օժանդակութիւններ կ'ուղարկէ Իրան՝ պայքարելու համար «Քորոնա» ժահրին դէմ, եւ աշխատանք կը տարուի յանձնարարութեան տրամադրելու:

Պոստիոյ վարչապետ Չորան Թեկէյթիս յայտնեց, որ կառավարութիւնը երկրին մէջ արտակարգ դրութիւն կը յայտարարէ «Քորոնա» ժահրին պատճառով՝ երկրին կացութիւնը կոչելով «ազգային աղետ»: Լեհաստանի նախարարաց խորհուրդը առողջապահական մեկուսացումի մէջ աննուցեց, երբ ի յայտ եկաւ, թէ կենսոլորտի նախարար Միքայ Ֆոս վարակուած է ժահրով:

Յունաստանի վարչապետ Զիւրիաբոս Միցոթաքիս յայտարարեց. «Մենք պատերազմի մէջ ենք անտեսանելի թշնամիի հետ»:

Իրանի մէջ «Քորոնա» ժահրով վարակուածներուն թիւը բարձրացաւ 16169-ի, իսկ մահերուն թիւը՝ 988-ի: Սպանիոյ մէջ ժահրով վարակուածներուն ու մահերուն թիւերը արձանագրեցին մեծ ոտումով՝ յաջորդաբար բարձրանալով 11178-ի եւ 491-ի: Միացեալ Նահանգներու մէջ վարակուածներուն թիւը բարձրացաւ 4300-ի, իսկ մահերուն թիւը՝ 81-ի:

Միջ Դրագիլի մէջ արձանագրուեցան «Քորոնա» ժահրի պատճառով առաջին մահը, Սկոտլոնդի մէջ անոր մահացածներուն թիւը բարձրացաւ 2-ի, Ալբերիոյ մէջ՝ 5-ի, իսկ Ֆիլիպին կղզիներուն մէջ՝ 14-ի:

Եգիպտոսի մէջ «Քորոնա»-ով վարակուածներուն թիւը բարձրացաւ 300-ի, Իսրայէլի մէջ՝ 304-ի, Իրաքի մէջ՝ 154-ի, Մեուական Արաբիոյ մէջ՝ 133-ի, Զուլայի մէջ՝ 130-ի, Յորդանանի մէջ՝ 36-ի, Թուրքիոյ մէջ՝ 47-ի, Ռուսիոյ մէջ՝ 114-ի, Նետրալանտներու մէջ՝ 1705-ի, Բրիտանիոյ մէջ՝ 1950-ի (թէւ բրիտանական կառավարութիւնը երեկ յայտարարեց, որ երկրին մէջ վարակուածներուն թիւը տրամաբանական է գնահատել 55 հազար), Զարաւային Եւրոպայի մէջ՝ 8320-ի, իսկ բնագրաւեալ Զիւսիային Կիպրոսի մէջ՝ 7-ի:

ՎԱՐԱԿՈՒԱԾՆԵՐՈՒՆ ...

Շարունակուած Ա. Էջև

Միւս կողմէ, արտակարգ իրավիճակներու նախարարութեան մէջ տեղի ունեցած հանդիպումին ընթացքին առողջապահութեան նախարարութեան հիւանդութիւններու վերահսկողութեան եւ կանխարգիւման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինէ Պարոնեան յայտնեց, որ «Քորոնա» ժահրով վարակուած անձերուն հետ կայ ունեցող բոլոր անձերը մեկուսացուած են, եւ անոնք կարգին են կարի արտադրամասի 500 անձեր: «Իրենք անընդհատ կայի մէջ են մեզի հետ, մեր աշխատակիցներն ալ օրը մէկ անգամ կը կապուին ու ստուգումներ կը կատարեն իրենց առողջական վիճակին մասին», ըսաւ մասնագետը:

ՉԻՆԱՍԱՆ «ՄԵԾ ՉԱՅՐՈՅԹ ...»

Շարունակուած Ա. Էջև

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը յայտնած էր, թէ արտաքին գործոց նախարար Մայք Փոմպեօ իր չին պաշտօնակից Եանկ ժիշիի հետ հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին յայտնած է, թէ կը մերժէ «Ամերիկեան «Քորոնա»-ին համար մեղադրելու» անչլոթեմը Փեքինի կողմէ պաշտօնական միջոցներու օգտագործումը՝ անեցնելով. «Այժմ ժամանակը յարմար չէ ապակողմնորոշող ու արտառոց տարածայնութիւններ տարածելու, այլ՝ առիթ մըն է, որպէսզի բոլոր երկիրները միաւորուին դիմակայելու համար այս հասարակաց սպառնալիքը»:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը անցեալ ուրբաթ օր իր մօտ կանչած էր Ուաշինկթընի մէջ Չինաստանի դեսպանը՝ բողոքելու համար Փեքինի կողմէ հրապարակուող սաղոսքի այն տեսութեան դէմ, թէ Միացեալ Նահանգներ կը կանգնին «Քորոնա» ժահրի ետին:

Չինաստանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Չաու Լի ժիւն երկուշաբթի օր յայտարարեց, որ գոյութիւն ունին փաստեր, թէ «Սի.Այ.Էյ.»-ն է, որ «Քորոնա» ժահրը տարածած է Չինաստանի մէջ:

Ան նշեց, որ գոյութիւն ունին փաստեր, թէ «ԸՆՎԻՏ-19» ժահրը 2015-ին պատրաստուած է ամերիկացի գիտնականներու կողմէ:

ՊԱԼՏՏԱՅԻ ՀԱՐԱԸ ԳՏՈՒՈՂ ...

Շարունակուած Ա. Էջև

ԱՖՓ լրատու գործակալութիւնը իր կարգին հաղորդեց, որ իրթիւնները թիրախ դարձուցած է իրաքեան ռազմական մը, որ կը հիւրընկալէ օտար ուժեր:

Միւս կողմէ, Իրաքի ներքին գործոց նախարարութիւնը երեկ ՄԱԿ-ին ու անոր Ապահովութեան խորհուրդին երկու բողոքագիրներ յղեց 13 մարտին ամերիկեան ուժերուն կողմէ իրաքեան բանակին ռմբակոծման դէմ, որուն պատճառով իրաքի երկու զինուորներ եւ քաղաքային մը զոհուած էին:

Իրաքի արտաքին գործոց նախարարութիւնը ամերիկեան ռմբակոծումը նկատեց «թշնամական արարք մը եւ բացայայտ խախտում մը երկրին մէջ ամերիկեան ուժերու պայմաններուն»:

Նախարարութիւնը ընդգծեց, որ ՄԱԿ-ին ու Ապահովութեան խորհուրդին ներկայացուած բողոքագիրները «կը հաստատեն, որ առանց կառավարութեան համաձայնութեան որեւէ յարձակում կամ քայլ կը նկատուի սաղոսք արարք»:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մայք Փոմպեօ մէկ օր առաջ յայտարարած էր, որ իր երկիրը անհրաժեշտութեան պարագային յաւելեալ քայլեր պիտի որդեգրէ «ինքզինք պաշտպանելու համար», եթէ Իրաքի մէջ ամերիկեան ուժերը յարձակումի ենթարկուին:

«Ամերիկեան այց պիտի չիսկէ Իրաքի մէջ ամերիկացիներու կենսաբեր վտանգող որեւէ յարձակումի կամ սպառնալիքի դիմաց», շեշտած էր ամերիկեան դիւանագիտութեան պետը:

«ՎԱՆԱՅ ԶԱՅՆ»-ԷՆ ՅԱՏՈՒԿ ՅԱՅՏԱԳԻՐՆԵՐ ԱՌՈՂՋԱՊՂԱՅԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԹԻ ՕՐԵՐՈՒՆ

ԴՈԿՏ. ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅՆԵԱՆԻ ՀԵՏ
(Քորոնա ժահրը եւ դիմագրաման միջոցները)

Չորեքշաբթի, 18 Մարտ, առաւօտեան ժամը 9.30

LIFE COACH ՅԱՍԻԿ ԴԱՆԷԼԻ ՀԵՏ
(Ի՞նչպէս յաղթահարել խուճապի մթնոլորտը)

Հինգշաբթի, 19 Մարտ, առաւօտեան ժամը 9.30

ՄԱՆԿԱՊՐՏԵԶՊԱՆՈՒՀԻ ՇԱՂԻԿ ՅՈՎՍԵՓԵԱՆ ԶԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՏ
(Ի՞նչպէս զբաղեցնել փոքրերը առանց տունէն դուրս ելլելու)

Ուրբաթ, 20 Մարտ, առաւօտեան ժամը 9.30

ՄՆԻՊԱԿԵՏ ՍԻՐՎԻ ՓՕԼԱՏԵԱՆ
(Ի՞նչ ուտել, ի՞նչպէս ուտել «տունը բանտարկուած» օրերուն)

Երկուշաբթի, 23 Մարտ, առաւօտեան ժամը 9.30

01/245 250 - 01/241 199 | 03/409 909 | 01/241 272
 info@voiceofvan.net | voiceofvan.net | Radio Voice of Van - Կանայ Զայն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՅ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԵԱՆ ԿԱՆԱՅՏՈՒՆ ԱՌԻԹՈՎ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՅՈՒՅԻՆԵՐ



Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Կանանց տոնին առիթով նախագահական կառավարության մեջ ընդունված ժողովրդագրության, բանահավաք, ցեղասպանագետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտության և ազգագրության հիմնարկի գիտական աշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, փրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի գործիչ Վերոնիկե Սվազյանը, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Համաշխարհային Բ. պատերազմի մասնակից, Մատենադարանի ազգ գիտական աշխատող Մարգարիտա Դարբինյանը, յօրինող, մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արուեստագիտուհի Գեղուհի Զոթեանը, Համաշխարհային Բ. պատերազմի վերջերս Ռոզալիա Աբգարյանը:

Նախագահը շնորհալորեց վաստակաշատ հայուհիները՝ մարդկային արժանատիքներ և ամենայն բարիք: Բարձր գնահատելով անոնց վաստակը պետության կայացման, մշակույթի զարգացման և հանրահռչակման գործին մեջ՝ նախագահը ըստ, որ անոնցմբ իրաքանչիւրը կենդանի պատմություն է, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նուիրուելու կենդանի օրինակ են, շեշտելով, որ իրենց գործունեությանը ստեղծած են պատմության հայկական այն էջերը, որոնք մեծ արժեք ու յիշողություն են:

Հանրապետության նախագահին հիւրերը նախագահ Արմեն Սարգսյանին հետ ջերմ ու անմիջական գրոցի ընթացքին ներկայացուցին իրենց գործունեությունը:

Շար.ը՝ էջ 8

ՄԵՐԱՆ ԱՉԳԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՄԵՋ՝ ՀԱՅ-ՊԻԵԼՈՌՈՒՄԱԿԱՆ ԲԱՐԵՎԱՍՈՒԹԵԱՆ ԱՆՏԱՌ



Մեան ազգային արգելոցի տարածքին մեջ 13 մարտին տեղի ունեցավ Հայ-պիեղոռուսական բարեկամության անտառի հանդիսատր բացման արարողությունը՝ Հայ-պիեղոռուսական միջկառավարական յանձնախումբի 14-րդ կիստի ծիրին մեջ:

Բարեկամության անտառի հանդիսատր բացումը կատարեցին Հայ-պիեղոռուսական միջկառավարական յանձնախումբի համանախագահներ՝ Հայաստանի տնտեսության նախարար Տիգրան Խաչատրեան և Պիեղոռուսիոյ անտառային տնտեսության նախարար Վիթալի Տրոստա: Վերջինս ըստ, որ կարևոր է ողջունել և Հայաստանի կողմ ծառատնկումի նկատմամբ ցուցաբերուած այս մտտեցումը, հաստատելով, որ հասարակությունը պիտի աջակցի այս նախաձեռնության և աշխուժ մասնակցություն բեր:

Հայաստանի շրջակայի միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքեան տեղեկացուց, որ ծառեր տնկելու ընթացքը սկսած է 2018-ի աշնան՝ շուրջ 10 հեկտար տարածքի վրայ և աւելցուց, որ տարիներ անց այս վայրին մեջ խիտ անտառ պիտի ըլլայ: Անդրադառնալով 2020-ին 10 միլիոն ծառ տնկելու ծրագրին՝ ան նշեց, որ պիեղոռուսական կողմին հետ արդէն իսկ համաձայնություններ կան նոր տնկիներու տրամադրման գծով:

ՀԱՅԱՍՏԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ Է՝ ԳԱՐԹԱԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՅՈՂՆԵՐՈՒ ԻՐԱՎՈՒՆԵՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱԼՈՒԹԵԱՆ ՄԵՋ

Մարդու իրաւունքներու ազգային հաստատություններու եւրոպական ցանցը հրապարակած է Գարթականներու և ապաստան հայցող անձերու իրաւունքներու պաշտպանության և խթանման վերաբերել յատուկ զեկոյց, որուն մեջ Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանին փորձը՝ գարթականներու և ապաստան հայցող անձերու իրաւունքներու ապահովման առումով, նկատուած է եւրոպայի առաջատարներէ մելը:

Յայտնենք, որ Մարդու իրաւունքներու ազգային հաստատություններու եւրոպական ցանցին նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրաւունքները եւրոպայի մեջ: Կառոյցին անդամ են եւրոպական Միությունը և եւրոպական Խորհուրդի մարդու իրաւունքներու ազգային 40 հաստատություններ: Ցանցը կը ծառայէ զանազան ոլորտներու մեջ անդամներուն միջեւ փորձառութեան փոխանակման, աջակցության և ընդհանուր հարցերու համար իբրեւ արդիւնաւետ հարթակ:

Շար.ը՝ էջ 10

ԱՐՅԱՆԻ ՄԵՋ ՏԵՐԻ ՈՒՆԵՑԱՒ ՍՎԱՌՏԱԿԱՆ ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

8 մարտին ՀԱՄԸ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղին համար յատկանշական էր, որովհետեւ Ստեփանակերտի մեջ, Բեկորի յուշակոթողին մօտ տեղի ունեցաւ խոստման արարողութիւն: Արցախի սկաւուներու երկրորդ խումբը յանձնեց նորագիրք ընկուցիւրը և նուիրական խոստումով դարձաւ երդուեալ սկաւու:



Արարողութեան ներկայ էին՝ ՀԱՄԸ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան ատենակապետ Կրեժ Եամբեանը, Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմեն Սարգսեանը, ՀՀ-ի անդամներ, սկաւուներու ծնողներ և հիւրեր: Ըստ Կրեժ Եամբեանի, արցախցի երիտասարդները ոգեւորուած են սկաւուական գաղափարներով: Մասնաճիւղը կանուծ է իր հիմնական նպատակին՝ կարգապահ, կազմակերպուած երիտասարդներու պատրաստութեան:

Ըստ ՀԱՄԸ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան ատենակապետին, կը նախատեսուի Արցախի մեջ կազմակերպել շարք մը ձեռնարկներ, որոնք ժամանակաւորապէս յետաձգուած են «Քորոնա» ծախրի տարածման վտանգին և Արցախի մեջ կայանալից ընտրություններուն պատճառով: Այժմ ներքին կազմակերպական աշխատանքներ կը տարուին: «Շատ ընելիքներ ունինք, յատկապէս՝ շրջաններու մեջ խումբերու ստեղծման աշխատանքներու հետ կապուած: Մեր հիմնական ծրագիրները կ'իրագործենք ամրան ընթացքին», հաղորդեց Եամբեան:

ԲՈՂՈՔԻ ՅՈՅՑ ԳԻՄՐԻԻ ՄԵՋ՝ ԸՆԴԴԵՄ ԿԻՆԵՐՈՒ ԲՈՒՆՈՒԹԵԱՆ

9 մարտին Գիմրիի Վարդանանց հրապարակէն ընթացք առաւ քայլարշաւ մը՝ ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեան և սպանություններու: Այս նախաձեռնության շարժառիթը քանի մը օր առաջ Գիմրիի մեջ տեղի ունեցած դէպքն էր, երբ 43-ամեայ Մարինէն զուգընկերոջ կողմէ դաժան ծեփ ենթարկուելուն պատճառով մահացաւ, իսկ անոր 13-ամեայ դստեր վրայ յայտնաբերուեցան բռնության հետքեր, եւ ան ծայրայեղ ծանր վիճակի մեջ տեղափոխուեցաւ հիւանդանոց: «Ո՛չ բռնութեան» լուսնագով բողոքի ցուցի մասնակցեցան «Ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեան» համախմբումի անդամները և խումբ մը գործիչներ՝ Գիմրիէն, Երեւանէն, Սպիտակէն և Թալիշէն: Ցոյցը աւարտեցաւ սպանուած կնոջ տան առջեւ:



«Մենք այսօր հաւաքուած ենք, որ մեր ժեք բռնությունը, մերժենք առհասարակ

լուրիւրը հասարակութեան կողմէ: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղաւոր չեն, եւ անոնց պէտք չէ լռեն: Կիներու սպանությունը այլեւս տեղ չունի այս կեանքին մեջ: Մենք պէտք է հասնենք այս գաղափարի իրականացման», յայտնեց «Կանանց իրաւունքներու տուն», հասարակական կազմակերպութեան նախագահ Կարինէ Դաւթեան: Ըստ երթի կազմակերպիչներուն, յունուար 2020-էն մինչեւ օրս, Հայաստանի մեջ արձանագրուած են կիներու սպանութեան 5 դէպքեր:

ԲԱՆԱՏԱՅԻ ԴԵՄՊԱՆ ԶԱՐԿԱՆԵՐԻ ՏՈՒՐԵ ՄԱՏՈՒՅԵՑ ՀԱՅՈՑ ԳԵՐԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՉՈՐԵՐՈՒ ՅԻՇԱՍԿԻՆ

Այս օրերուն, Հայաստանի մեջ Զանատայի արտակարգ և լիազօր դեսպան Էլիսըն Մարի լը Էլեր յատուկ այցելություն մը տուաւ Հայոց ցեղասպանության յուշահամալիր և թանգարան:



Դեսպանը ծաղկեպսակ գետեղեց Հայոց ցեղասպանության զոհերուն յիշատակը յատեցանող յուշակոթողին դիմաց, այնուհետեւ ծաղիկներ՝ անմար կրակին մօտ: Անոր կ'ընկերակցէր Հայոց ցեղասպանության թանգարանի փոխտնօրէն Էդիտա Գոյեանը, որ հիւրին և անոր ուղեկցողներուն ներկայացուց յուշահամալիրին կառուցման պատմությունը, անոր խորհուրդը և նշանակությունը:

Զանատայի դեսպանը շրջեցաւ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանին մեջ, ուր անոր ներկայացուցեցաւ Ցեղասպանության պատմության մանրամասնությունները և ներկայացուած ցուցադրությունը:

Այցելութեան աւարտին դեսպան լը Էլեր գրեց Պատուաւոր հիւրերու յուշամատենին մեջ՝ իր երախտագիտութիւնը յայտնելով թանգարանին մեջ կատարուող կարեւոր աշխատանքին համար և նշեց, որ թանգարանին միջոցով կը ներկայացուի սարսափելի պատմությունը՝ համազօր և ազդեցիկ եղանակով:

Գոյեան շնորհակալութիւն յայտնեց դեսպանին՝ այցելութեան և ցուցաբերած հետաքրքրութեան համար ու անոր կողմէ թանգարանին հրատարակած անգլերէն գիրքերէն օրինակներ:

ՃԱՓՈՆԻ 2011-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՉՈՐԵՐՈՒՆ ՆՈՒԻՐՈՒԹՅՈՒՆ ՅԻՇԱՍԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՄԵՋ

11 մարտին Սպիտակի մեջ տեղի ունեցաւ 2011-ին ճափոնի մեջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերուն յիշատակին նուիրուած արարողութիւնը, որուն մասնակցեցան՝ Հայաստանի մեջ ճափոնի դեսպան Ծուն Եամատա, Հայաստանի արտակարգ իրավիճակներու նախարար Ֆելիքս Յուլակեան և Լոռիի մարզպետ Անտոն Դուկասեան: Յարգանքի տուրքի արարողութիւնը տեղի ունեցաւ զոհածներուն իբրեւ յարգանք տեղադրուած խաչքարին ըով, որ կանգնեցած էր 2012-ին՝ ի նշան ճափոնցիներուն նկատմամբ մարդասիրութեան և գնահատանքի:



«Ճափոնցիներու պատիւն տեղադրուած խաչքարը սրբավայր դարձած պուրակի մը մէջ է, ուր կողոփել կառուցուած են Սպիտակի երկրաշարժի պատճառով զոհ

լածներուն և ապրիլեան պատերազմի զոհերուն յիշատակին», յայտնեց Ֆելիքս Յուլակեան՝ շեշտելով, որ հայերս ճակատագրի և հաւատամքի բերումով շատ զգայուն կը վերաբերինք ուրիշին ցափն նկատմամբ և պատրաստ ենք մեր առաւելագոյնը ընելու սփոփելու համար տառապողը:

Շար.ը՝ էջ 8

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ՝ ԿՈՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ



Դաշնակցական, Կովսական քաղաքի վերաբնակիչ Կարեն Մարտիրոսեան Դիմաւորտի իր էջին վրայ գրառում կատարելով՝ կը ներկայացնէ Կովսականի մեջ ՀՀ-ի և ուղեկից կազմակերպություններուն կողմէ իրականացուած աշխատանքներուն մէկ մասը:

Կովսականի մեջ ՀՀ-ի կուսակցութեան տասնամեայ գործունեության անդրադարձը կատարելով՝ ան կը գրէ, որ 10 համակարգիչներով գերադրիական համակարգչային դասարան բացուած է՝ նախաձեռնութեամբ Լիբանանի «Արցախ ֆոնտ»-ին, 7 հազար տոլար արժողութեամբ, մարզական-մարտական հրապարակ կառուցուած է նախաձեռնութեամբ քանաստիայ գործարար Հրայր Զապարյանի 7,5 միլիոն դրամի, յատկացուած է Կովսականի «Թաթուլ» ազգագրական խումբին 3 ձեռք տարագ՝ 3 հազար տոլարի, համերգային երաժշտական սարքեր՝ 3 հազար տոլարի, փոխադրակառք՝ 6500 տոլարի՝ նախաձեռնութեամբ Լիբանանի դպրոցականներու միութեան, Թաթուլ Կրպեանի կիսամարտի՝ 1500 տոլարի, 5 անգամ կազմակերպուած է ամառնային ճամբար՝ 50 հազար տոլարի, որուն մասնակցած են ո՛չ միայն Կովսականի, այլ նաեւ յարակից բնակավայրերու երեխաները, ամէն տարի՝ 100-120 երեխաներ:

Կարեն Մարտիրոսեան կը շարունակէ՝ ըսելով, որ Կովսականի մեջ հիմնադրուած է Կովսականի «Կանանց ձեռագործական միաւորում»-ը, որուն անդամ են Կովսականի և յարակից բնակավայրերէն մօտաւորապէս 20 կիներ՝ յաւելելով նկատուած պայտիւրով իրենց ընտանիքները: Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքները դարձուցած ենք ընդ քաղաքներ, կազմակերպուած են Կովսականի համար աննախադէպ ցուցահանդէս-վաճառք մը, որուն մասնակցած են ամբողջ աշխարհէն 70 գործարարներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարելու Կովսականի և ընդհանուրապէս Զապարյանի մեջ, հարիւր անելի կով նուիրուած է իւրաքանչիւր ընտանիքի մեջ ծնած երրորդ երեխայի համար, տոնական հագուստ, սնունդ, գրեական պիտոյներ տրամադրուած են ՀՕՍ-ականներու և Իրանի «Թեւանիկ» խումբին կողմէ, տարեկան 3-4 ձեռնարկներ՝ ընդհանուր թիւով առաւել քան 10 հազար տոլար ապահովող, 100-Է անելի երեխաներ շրջապայած են Հայաստանի գրեթէ բոլոր մարզերուն և Արցախի բոլոր շրջաններուն մեջ, ստեղծուած են և կը գործեն ՀՀ-ի երիտասարդական և պատանեկան միություններ, Կովսականի մեջ բացուած է երիտասարդական կեդրոն մը, ուր անվճար մարզումներ կը կատարուին Բերձորի արւեստի և մարմնակրթութեան դպրոցներու Կովսականի մասնաճիւղերու սաներուն, Կովսական բերուած է ամերիկացի բժշկներու մեծ խումբ մը, որ օրեր շարունակ իր ծառայութիւնը մատուցած է Կովսականի և յարակից շրջաններու բնակիչներուն և հիւանդանոցին կուրած են

Շար.ը՝ էջ 8

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ԱՆՈՒԵ ԲԵԺԱՆԵԱՆԻ «ԿՈՐՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆՆԵՐ ԻՐԱՔԱՅՆԵՐՈՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ 2003-2008» ԳԻՐԸ



Երեւանի մեջ լոյս տեսաւ Անուշ Բեժանեանի «Կորսուած կարելիութիւններ. իրաքանայերու հայրենադարձութիւնը 2003-2008 թուականներուն» աշխատութիւնը, որ կազմուած է 260 էջեր:

Հեղինակը 2003-ի Իրաքի պատերազմի լոյսին տակ կը ընկէ իրաքահայերու կարելիութիւնները, Հայաստանի մեջ անոնց հանդէպ իրականացուող քաղաքականութիւնը և պատերազմին հայկական զօրաշրջակաին մասնակցութեան հարցը: Մենագրութեան մեջ արձարծուած են նաեւ հայրենադարձութեան մասին հիմնական տեսությունները և իրաքահայ համայնքին մարտահրաւերները հայոց մեծ հայրենադարձութեան տարիներուն և անկէ ետք:

Գիրքը նախատեսուած է սփիւռքագետներու, միջազգայնագետներու, քաղաքագետներու, պատմաբաններու, մարդաբաններու և ընթերցողներու յայն շրջանակներու համար: Անուշ Բեժանեան 2008-2010 թուականներուն ռուսասան է Հարաւային Զարոյայայի համալսարանին մեջ և ստացած՝ միջազգային յարաբերություններու մագիստրոսի աստիճան: Հեղինակն է նաեւ «Սփիւռքի մասին տեսություններու համառօտ ակնարկը» գործին:

Պատրաստեց՝ ՄԱՐԻՆԱ ՀԱՍԱՄԵԱՆ

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ ԵՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ՊԱՔՈՒԻ ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾԸ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

- ՀԱՅՐԻԿԻ ԿՈՆԴԱԿԸ, ՊԱՏԳԱՄԱԽՈՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

Պաքուի մեջ, 6 փետրուար 1905-ի երեկոյան ժամը 4:00-էն սկսեալ թաթար հրոսակները փողոց թափելով սկսան հայեր ջարդել: Ամէն կողմէ կը լսուէր «Երմէնի տըր, վոյըն» (հայ է, գարկէն):

Քաղաքի տարբեր թաղերէ հրացաններու ու ատրճանակներու ձայները կ'արձագանգէին: Փողոցներէն հետիտտն եւ ձիակառքերով անցնող հայերուն վրայ կրակ կը բացուէր եւ գոհեր ու ձիեր թաւազար կ'իյնային:

Քիչ ետք ամբողջ յարձակման անցաւ հայկական թաղերուն ուղղութեամբ,

հասն քանակութիւն ունեցող Չամբարաքեանը, Շամախիկա եւ Բերդի թաղերուն մէջ, տուն վերադարձող հայերը սուրի քաշուեցան:

Բալախանիի նաւթահորերու շրջանը գտնուող Նիկոլ Դուման քահանայի մը ընկերներով քաղաք մտաւ եւ հաստատելէ ետք որ ոստիկանութիւնը ոչ մէկ միջամտութիւն կատարած է ոճրագործութիւններուն վերջ տալու համար եւ ոչ մէկ ոճրագործ ձերբակալուած է, իր եւ ընկերներուն անունով նամակ ուղարկեց Նահանգապետ Նակաչիճիէի, ուր կ'ըսուէր.

«Պարոն Նահանգապետ.

Քաղաքում մի քանի ժամ շարունակ տեղի ունեցած արիւնալից դէպքերը մեզ ներշնչեցին մի կարծիք, որ թափուած ամբողջ արեան պատճառը դուք էք եւ ձեզ ենթարկուած ոստիկանութիւնը: ... Եթէ արիւնալիցները չէր դադարեցնի ձեր ձեռքում եղած բոլոր միջոցներով, այդ դէպքում դուք պատասխանատու էք ձեր արիւնով, այլ եւ՝ ձեր մեղաւորներին արիւնով:»

Նամակին պատճենները ուղարկուեցան նաեւ փոյն Նահանգապետին եւ ոստիկանապետին:

Պաքուի առաջնորդ Անահիպ եպիսկոպոս հեռաձայնով կապուեցաւ Նակաչիճիէի հետ եւ խնդրեց, որ վերջ տրուի կոտորածին:

Նահանգապետը խոստացաւ հնարաւոր ամէն ինչ ընել՝ անկարգութիւններուն վերջ տալու համար, եւ անելոցն, որ դժբախտաբար բաւարար քանակութեամբ զենք չունի եւ չի կրնար ուժ գործարդել, եթէ շարժումը ծաւալի:

Ուշ գիշերին, Նիկոլ Դուման, մաուզեր ատրճանակը ձեռքը, չորս հոգիով մտաւ թաթարական թաղերուն ծայրը գտնուող գաղտնի գիւնապահետարը եւ տասնեակ մը հրացաններ դուրս բերելով իմը դրա ինքնապաշտպանութեան:

Երկուշաբթի փետրուար 7-ի առաւօտուն ամէն կողմ խաղաղ էր, խառնութեան բացում եւ երթելու սկսած, երբ Դուբի հրապարակին վրայ հրացանաձգութիւն սկսաւ: Խանութեան փակուեցան, բոլորը սկսան խելակորոյս փախչիլ եւ քանի մը վայրկեանէն փողոցները ամայացան:

Թաթար զինուած հրոսակախումբերը գրոհի անցան դէպի հայկա-



Պաքուի ջարդերուն ժամանակ հրդեհուած բնակարան

կան թաղերը եւ սկսան կոտորել հայերը: Սարսափը անկարագրելի էր: Չարդարար խուժանը, տեսնելով որ հայութիւնը անակնկալի եկած է եւ գլուխը կորսնցուցած, սկսաւ այրել անոնց տուները: Բազմաթիւ բնակարաններ հրոյ ճարակ եղան իրենց տերերուն հետ: Դրոյ ճարակ դարձան նաեւ մեծ կարողութեան տեր Լալայեան եւ Աղամեան ընտանիքները: Աղամեան իր հրդեհուող տան պատշգամէն դիմադրեց եւ երկու տասնեակ հրոսակներ զգետնելէ ետք զարնուած ինկաւ:

Նիկոլ Դումանի կարգադրութեամբ հայկական զինուած փոքրիկ խումբերը փողոցներու անկիւնները բռնեցին եւ կրակ բացին թաթար խուժանին ուղղութեամբ:

Շամախիկա թաղը, Գայկական եւ Կորոնցովկա փողոցներուն մեծ մասը եւ Թելեֆոնեան փողոցը թաթար հրոսակներուն ձեռքը անցան էին: Այդ փողոցներէն անոնք կը յառաջանային դէպի քաղաքի կեդրոնը, դէպի Մալականսկայա եւ Տորգովայա փողոցները, հայկական թաղերը իրարմէ կտրելու համար: Անոնք ճամբան հանդիպած հայը կը սպաննէին:

Նիկոլ Դումանի գլխաւորած փոքրիկ խումբը Դանիթափա կայարանին մօտ, Տորգովայա եւ Գայկական փողոցներուն ծայրը կատարեց թաթարներուն յառաջխաղացքը, շքմեցնող քաջութեամբ ջարդեց հրոսակախումբերը եւ մաքրեց անոնց դիմադրական օղակները:

Այսպիսով հայկական թաղերուն մեծ մասը կապուեցան իրարու եւ երեկոյան արդէն հնարաւորութիւն ստեղծուեցաւ կայարանէն մինչեւ Պարապետի հրապարակ համարեա անվտանգ անցնիլ: Թաքնուած հայերը հնարաւորութիւն ունեցան դուրս գալու իրենց թաքստոցներէն եւ շարժելու դէպի կեդրոն:

Ռուսական բանակի վաշտ մը զինուորներ բռնեցին Պարապետի հրապարակը, որմէ ետք թաթար խուժանը սկսաւ ջարդել Կոլիւբիակիսկայա, Յիցիանովսկայա եւ Բազարնայա փողոցներու խանութներու դուռերը եւ թալանել: Թալանին մասնակցեցան նաեւ ոստիկաններ:

Նիկոլ Դուման եւ իր մարտիկները դուրս թռան իրենց դիրքերէն եւ սկսան կրակել թալանողներուն վրայ: Խուժանը քանի մը սպաննուած տալէ ետք փախուստի դիմեց:

Չորքը, որ մինչեւ այդ ժամանակ դիտողի դերին մէջ կը գտնուէր, սկսաւ համազարկեր տեղալ հայ կռուողներուն վրայ:

Ուշ երեկոյան Անահիպ եպիսկոպոս հեռաձայնով կապուեցաւ Նակաչիճիէի հետ: Նահանգապետը առաջնորդին ըսաւ, որ «արդէն ամէն բան կարգադրուած է եւ ոստիկանապետ Դիմիսկի ոստիկանութեան գլուխը անցած կը շրջագայի քաղաքին մէջ եւ ամէն ինչ պիտի ընէ՝ վերջ տալու անկարգութիւններուն»: Ան յայտնեց նաեւ որ Դիմիսկի պիտի այցելէ առաջնորդին եւ պիտի կատարէ անոր բոլոր հրամանները:

Քիչ ետք առաջնորդարան հասաւ ոստիկանապետը եւ ըսաւ, որ ինք ահա քանի մը ժամէ ի վեր կը շրջի քաղաքին մէջ, բայց ոչ մէկ տեղ զինուած թաթարի չէ հանդիպած, այլ ընդհակառակը, միայն հայերը զինուած են եւ այդ զինուած հայերը պետք է զինաթափ ըլլան:

Գայկական կռուող ուժերը, համոզուելով որ իշխանութիւնները պիտի չմիջամտեն, որոշեցին ամէն գնով ձեռք ձգել պահեստի զենքերն ու զինամթերքը: Այդ զենքերն ու զինամթերքը, տասնութը հրացան, երկու տասնեակ ատրճանակ եւ քանի մը հազար փամփուշտ, թաթարական թաղի մը մէջ պահեստաւորուած էին, Երկիր առաջելու համար:

Փետրուար 7-էն 8 լուսցող գիշերուան ընթացքին, Սիմոն Սիմոնեան, որ թաքնուած էր այդ զենքերը, յաջողեցաւ զանոնք դուրս բերել եւ Նիկոլ Դումանի տրամադրութեան տակ ընել: Որոշ զենքեր ալ Վելիկոնեմստեկայա փողոցին վրայ գտնուող Պետրոսեանի գինեվաճառատան ներքնայարկէն հանուեցան:

Երեքշաբթի, փետրուար 8-ի առաւօտուն թաթարները քանի մը ուղղութիւններով յարձակման անցան հայկական թաղերուն ուղղութեամբ, բայց զպոկուեցան:

Գայկական թաղերը մտնելու մտքէն հրաժարելով, հրոսակները իրենց բարբարոսութիւնները սկսան ի գործ ընել թաթարական թաղերուն մէջ բնակող հայերուն նկատմամբ: Անոնք քարիւղ լեցնելով կրակի տունի հայոց տունները եւ հանգիստ դիտեցին, թէ ինչպէս կ'այրին անոնք: Քանի մը տեղեր պատսպարուածները քաջութիւն ունեցան դիմադրելու եւ կրակը մարելու փորձ կատարելու, բայց խուժանը հրացանի համազարկերով ստիպեց դիմադրողներուն հեռանալ պատուհաններէն: Անոնք կը կրակէին այնքան ժամանակ, մինչեւ որ ներսի կողմէն դիմադրողները կը դադարէր եւ տունը հրոյ ճարակ կը դռնար: Այրուողներու խելագար կանչին եւ մեռնողներու վերջին հեծկտանքներուն խուժանը զուարճութեամբ եւ զգուշի անամօք սրախօսութիւններով կ'արձագանգէր:

Փետրուար 8-էն 9 լուսցող գիշերուան ընթացքին Մկրտիչ Աղամալեանի գլխաւորած կռուող տղոց խումբը Գայկական փողոցէն շարժեցաւ դէպի թաթարական թաղերը եւ փակեց թաթարներու փախչելու ճանապարհները:

Գայ տղոց արագ եւ շեշտակի համազարկերու կրակին տակ, խուժանը, շուրջ երեսուն սպաննուած տալէ ետք, անկթաթար մը մէջ չքացաւ փողոցէն:

Գայ տղանք յաղթական բացազանցութիւններով գրոհի անցան եւ հասան հրոյ ճարակ դարձած տուներու սահմանները:

Կարգ մը տուներ տակաւին կ'այրէին եւ ողջ մնացած շուրջ հարիւր հայեր, ծուխով լեցուած սենեակներու մէջ փակուած, վայրկեանէ վայրկեան մահուան կը սպասէին: Գայ մարտիկները հաւաքեցին գանոնք եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի փոխադրեցին:

Չորեքշաբթի, փետրուար 9-ին թաթարները դիմեցին Նահանգապետին, յայտնելով որ պատրաստ են հաշտուելու: Անոնք խնդրեցին, որ հայերը հրակիրուին Նահանգապետին մօտ՝ կռիւներուն վերջ տալու համար:

Գայ ներկայացուցիչները ընդունեցին հրաւերը եւ գացին Նահանգապետին մօտ:

Գաշտութեան առաջարկը ընդունուեցաւ, որմէ ետք հայ եւ թաթար ներկայացուցիչները ոստիկանութեան հետ միասին դուրս եղան փողոցները եւ յայտարարեցին հաշտութեան մասին:

Չորսօրեայ դէպքերու ընթացքին հայերը տուին 205 զոհ (որոնց եօթը՝ կանայք, քսանը՝ երեխաներ) եւ տասներեքը՝ ծերունիներ, մորթուած էին դաշոյններով) եւ 121 վիրաւոր: Թաթարները տուին 111 սպաննուած եւ 128 վիրաւոր:

Գայիկ 11 փետրուար 1905-ին միախառնակ սրտառու կոնդակ մը ուղղեց Պաքուի հայութեան.



Դիմադրողները ետք անընդամենը Աղամեաններու բնակարանը



Նիկոլ Դուման

«Գարազատ եւ տառապեալ հօտին իմոյ սիրեցելոյ որ կայք այժմ վիրաւոր եւ անմիաթար, ո՞վ վշտակիր ժողովուրդ Բագու քաղաքի, ձեզ կարօտաւորացող սուրբեմը ողջոյն հայրական, ցաւակցութիւն հայրապետական, խաղաղութիւն եւ օրինութիւն Փրկչական:»

Մինչդեռ յուսով անտեսաց խաղաղութեան եւ Նախկին մեծ վայելչութեան Ս. Եկեղեցոյ իմոյ ակնկալէի, միախառնութեան մրմունջ ի շրթունս, զձեռս ի վեր եւ զաչս ի յերկիւս ի հիւանդութեան մահճիս գուժեաց ինձ ձայն ի Տփլիսեաց, եթէ ողբումս եւ լալումս եւ աշխարհումս յոյժ ի Բագու քաղաքի ի մէջ հայազանց: ... Գալարեցան արից իմ եւ սառեցան արիւն իմ յիս ընդ լուր աղէխարշ, սիրեցեալ զաւակը իմ եւ եւ տառապեալս եւ ցամաքեալս որպէս միախառնեցի գրեզ:»

... Վշտակի հօտ իմ՝ պատուական, միախառնեաց, միախառնեաց: ... Յուշ լիցին քեզ, ժողովուրդ հայոց, յուշ լիցին քեզ անցեալ անտալի անցից երբայք քոց եւ արեւակցաց, որ ընդ տիրապետութեամբ օսմանեան պետութեան, յիշեա, զի՛նչ անցեալ անցին ընդ նոսա եւ նոքա կամ նման անդրդուելի ի հաւատս իրեանց, անկեան ի գործս, յուսով ապագայ բարութեան: Եւ եւ արօթս անեն վասն քո, տառապեալ ժողովուրդ հայոց, եւ դուք ընդ իս արօթս արարեք:»

Պաքուի սարսափելի դէպքերուն մասին ստացուած տեղեկութիւններու եւ դիմումներու լոյսին տակ, Գայիկի, իրեն ուղեկից ունենալով Յուսիկ եպիսկոպոսը եւ Միխայիլ, Յուսիկ եւ Կորիւն վարդապետները, 11 փետրուար 1905-ին մեկնեցաւ Թիֆլիս, հոնէ Պաքու երթալու նպատակով, յոյս ունենալով որ իր ներկայութիւնն ու միջամտութիւնը վերջ պիտի տան ազգամիջեան կռիւներուն:

Թիֆլիս հասնելէ ետք, փոխարքայ իշխան Կալիցին թոյլ չտուաւ հայոց կաթողիկոսին Պաքու երթալու:

Գայիկի փոխարքայէն խնդրեց պատգամաւորութիւն մը ուղարկել Պաքու:

Կալիցին, պաշտօնական պատասխանատուութեան չենթարկուելու համար, ընդառաջեց հայոց կաթողիկոսի խնդրանքին:

Իբրեւ պատգամաւոր Պաքու ուղարկուեցան զօրավար իշխան



Պաքուի հայկական ջարդերը

Ամիխավարի եւ կաթողիկոսի ներկայացուցիչներ Յուսիկ եպիսկոպոս Մովսիսեան եւ Միխայիլ վարդապետ:

Պաքուի անմեղ Նահատակներու յիշատակին Թիֆլիսի Սուրբ Գեորգ առաջնորդանիստ եկեղեցոյ մէջ, Գայիկի նախագահութեամբ եւ հազարաւոր ժողովուրդի մասնակցութեամբ հոգեխնամուած կատարուեցաւ: Ներկայ էին նաեւ վրացի պաշտօնական ղեկներ եւ իսլամ հոգեւորականներ:

Արարողութեան աւարտին, ցաւակցութիւն յայտնելով, իսլամ հոգեւորականները հրապարակաւ ըզին, որ Պաքուի երբայրասպան դէպքերը ոչ ազգային ատելութեան, ոչ տնտեսական կացութեան եւ ոչ ալ մոլեռանդութեան հետեւանք են, այլ անոնք ծագած են արտաքին պատահական պատճառներէ եւ գաղտնի՝ ինչ որ ժժօխային ուժէ:

Աղէտեալներուն եւ դժբախտ որբացածներուն համար հանգանակութիւն բացուեցաւ:

Գայիկի, մտածելով որ Կովկասի մէջ ծայր առած ազգամիջեան կռիւները եւ թաթարներու հայաջինջ ծրագիրները կրնան արձագանգ գտնել Պարսկաստանի մէջ, Մուզաֆէրետտին շահին հեռագիր ուղղեց.

«Թեհրան. Նորին արքայական մեծութեան Մուզաֆէր-էդդին շահնշահին Իրանի:

Յաւ ի սիրտ լուայ, եթէ բազմադարեան համարացիք՝ Բաքուայ հայ եւ մուսուլման ազգաբնակչութիւնն ընդհարուել է եւ երեք օրուայ ընթացքում տուել է անմեղ մարդկանց բազմաթիւ կորուստ, որից սարսուժ է մարդկային սիրտն ու զգացմունքը: Այս մասին յայտնելով Ձերդ Արքայական Մեծութեան, աղաչեմ սփոփել եւ խնամել Ձեր Արքայական հզօր գայիստի հովանու ներքեւ գտնուած խոնարհ հօտս:

Մկրտիչ կաթողիկոս ամենայն հայոց: Գայիկի պարսից արեգակնափայլ շահին ստացաւ պատասխան հեռագիր.

«Նորին սրբութեան կաթողիկոսին ամենայն հայոց. Ես ինքն շատ վշտացած Բագուի դէպքերից, երջանիկ եմ հաւատարման, որ պարսկախաղաղ օրինապահ հպատակներ են, որոնց համար կարող եմ վստահացնել Ձեզ եւ պնդել իմ բարեկամութեանս եւ իմ բարձր հովանաւորութիւնը: Մուզաֆէր-էդդին:»

Գայիկի հովանաւորութեամբ Թիֆլիսի մէջ կազմուեցաւ Պաքուի աղէտէն վնասուածներուն նպաստող կամեմտողով:

Գայիկի աշխատանքները կեդրոնացան յատկապէս հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան կազմակերպման ուղղութեամբ:

«ԹՈՔԻՕ-2020»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԳ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԻ ՏՈՍՍԸ



«Թոքիո-2020»-ի ամառային 32-րդ ողիմպիական խաղերուն գծով Հայաստան ցարդ յաջողած է չորս տոմս ապահովել:

Այդ չորրորդ տոմսը ապահովողը հանդիսացաւ կրփամարտիկ Կորին Սողոմոնեան՝ 52 քկ դասակարգին մէջ: Նախապէս Հայաստանի համար երեք այլ տոմսեր ապահոված էին յունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանեան եւ Կարապետ Չալեան, ինչպէս նաեւ մարմնամարզիկ Արթուր Դաւթեան:

ՇԻՐԱԿԻ ԲԺԻՇԿԸ ԿՕԳՆԷ «ԿՈՆՏՆԵՆ ՓԱԼԱՍ»-Ի ՄԷՋ ՄԵԿՈՒՍԱՅԱԾՆԵՐՈՒՆ



ՇՆՈՐՀԱՎԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՒՄԻՆԻՍՏՆԵՐԻՆ
 #COVID19

Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան իր մասնակցութիւնը բերող Շիրակ Գիւմրիի մամլոյ քարտուղարութիւնը երէկ յայտնեց, որ այս օրերուն ակումբին բժիշկը՝ Գրիգոր Սարգսեան կը գտնուի Ծաղկաձորի մէջ եւ «Կոնտեն Փալաս» պանդոխին մէջ կ'օգնէ հոն մեկուսացածներուն, որոնք կը պայքարին «Զորնա» ժաիրին դէմ:

Անոր հետ միասին հոն կը գտնուին նաեւ այլ ակումբներու բժիշկներն ալ:

ՃԱՏՐԱԿ

ՌՈՒՄԻՈՅ ՄԷՋ ՍԿՍԱԻ ԶԱՒԱԿՆՈՐԳՆԵՐՈՒ ՄՐՑԱՇԽԱՐՔԸ



Հակառակ անոր որ աշխարհի տարածքին «Զորնա» ժաիրին պատճառով մարզաշխարհի գործունեութիւնը գրեթէ սառած է, բայց եւ այնպէս ՖԻՏԵ-ն որոշեց չյետածը-գել ճատրակի աշխարհի ախոյեանի յաւակնորդներու մրցաշարքը, որուն բացումը տեղի ունեցաւ երէկ, Եքաթերինպոլի մէջ (Ռուսիա):

Այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը կը բերեն հետեւեալ 8 յաղագողները. Ֆապիանօ Զարուանա, Տին Լի-ժեն, Անիշ Կիրի, Ալեքսանտր Կրիսչուք, Իան Նեփոմնիաչի, Զիրիլ Ալեքսիչեք, Եան Դաօ եւ Մաքսիմ Վաշիէ-Լակրա: Վերջինս փոխարինեց ազգայնագետի Թեյմուր Ռաճապովը:

Մրցաշարքի Ա. հանգրուանի ճակատումները տեղի ունեցան երէկ:

ԳԵՂԱՍԱԴԷ

ՃԱՓՈՆՅԻ ՔՐԻՍ ՌԻՏ ՄԱՀԱՅԱԻ

Ճափոնի դրօշին տակ հանդէս եկող ծագումով ամերիկացի անուանի գեղասահորդ Քրիս Ռիտ երէկ մահացաւ սրտի կաթուածի հետեւանքով: Ան 30 տարեկան եր:



10-ակի ախոյեանը Ճափոնի ազգային խումբին հետ դարձած էր աշխարհի կրկնակի խմբային ախոյեան:

«ԵՒՐՕ-2020»

ՄՐՑԱՇԽԱՐՔԸ ՄԷԿ ՏԱՐԻՈՎ ՅԵՏԱՉԳՈՒԵՑԱԻ

Երէկ՝ երեքշաբթի, 17 մարտին, «Եու. Է. Էֆ. Ա.»-ն պաշտօնապէս յայտարարեց, որ «Եւրո-2020»-ի ֆուտբոլի ախոյեանութիւնը ճիշդ մէկ տարիով կը յետաձգուի եւ տեղի կ'ունենայ 11 յունիսին 11 յուլիս 2021-ին:

Այդ յետաձգման պատճառը բնականաբար աշխարհի տարածքին «Զորնա» ժաիրին տարածումն է, որուն պատճառով ոչ միայն մարզաշխարհի գործունեութիւնը կը սառի, այլեւ՝ գրեթէ ամեն ինչ:

Ինչպէս ծանօթ է, մրցաշարքը պիտի կատարուէր եւրոպական հետեւեալ 12 քաղաքներուն մէջ. Լոնտոն, Միւնիխ, Ս. Փետերսպորկ, Պաքու, Զոմ, Պուքրէշ, Տապալին, Զոփենհալըն, Պիլլաօ, Կլասքո, Պուտափէշտ եւ Ամսթերտամ:



լին, Զոփենհալըն, Պիլլաօ, Կլասքո, Պուտափէշտ եւ Ամսթերտամ:

ԵՐՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈՒՆ

«ՉԵՄՓԻԸՆՉ-ԼԻԿ»-Ի ԵՒ «ԵՒՐՈՊԱՅԻ ԼԻԿԱ»-Ի ԱՒԱՐՏԱԿԱՆՆԵՐԸ ՅՈՒՆԻՍԻՆ

Միջազգային մարզական մամուլը երէկ յայտնեց, որ եւրոպական ֆուտբոլի երկու կարեւորագոյն՝ «Չեմփիընչ լիկ»-ի եւ «Եւրոպայի լիկա»-ի մրցաշարքերուն աւարտական մրցումները պիտի կատարուին յունիսին, եթէ «Զորնա» ժաիրին տարածումը սահմանափակուի:

Առաջինը տեղի պիտի ունենայ 24 յունիսին, Լեհաստանի Կրտասնք քաղաքին մէջ, մինչ երկրորդը 27 յունիսին՝ Պոլսոյ մէջ:



«ԲՈՓԱ ԱՄԵՐԻԿԱ»-Ի ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԽԱՐՔԸ ԵՒ ՅԵՏԱՉԳՈՒԵՑԱԻ 2021-ԻՆ

Հարաւային Ամերիկայի ֆուտբոլի ֆետերասիոնը երէկ յայտարարեց, որ 2020-ի «Զոփա-Ամերիկա»-ի ֆուտբոլի բաժակի մրցաշարքի աւարտական հանգրուանը որոշուեցաւ յետաձգել եւ կատարել 2021-ին:

Անկախ նախատեսուած էր կատարել 12 յունիսին 12 յուլիսին՝ Արժանթինի եւ Զոլմալոյ մէջ:




ՌՈՒՄԻՈՅ ՖՈՒԹՊՈՒՆ ԱՆՈՅՆԵԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴԱԴՐԵՑԱՆ

Երէկ՝ երեքշաբթի, 17 մարտին, Ռուսիոյ ֆուտբոլի ֆետերասիոնը որոշեց մինչեւ 10 ապրիլ դադարեցնել երկրին տարածքին տեղի ունեցող բոլոր ախոյեանութիւնները անխտիր:

Այս թուականը կրնայ երկարաձգուիլ, եթէ «Զորնա» ժաիրին տարածման սահմանափակման գծով յառաջնադասը չարձանագրուի:

Բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 22-րդ հանգրուանն էտք, 50 կետով պարագլուխի դիրքը կը գրաւէ Չենիթ Ս. Փետերսպորկ:



ՀԵՐԹԱ ՊԵՐԼԻՆԻ ՖՈՒԹՊՈՒՆՍ ՄԸ ՎԱՐԱԿՈՒԱԾ՝ «ԲՈՐՈՆԱ» ԺԱՀՐՈՎ

Գերմանական Հերթա Պերլին ֆուտբոլի ակումբին մամլոյ քարտուղարութիւնը երէկ յայտնեց, որ խումբին մարզիկներէն մէկը վարակուած է «Զորնա» ժաիրով: Ֆուտբոլիստին անունը չյայտարարուեցաւ:

Ակումբին բոլոր մարզիկները, մարզիչները եւ աշխատակիցները երկու շաբաթ ինքնամեկուսացումի պիտի ենթարկուին:



ԹԵՆԻՍ

«ՌՈՒՆ ԿԱՐՈՍ»-Ը ՅԵՏԱՉԳՈՒԵՑԱԻ

Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ յայտնեց, որ «Ռուան Կարոս»-ի



մրցաշարքը, որ կը նկատուի տարուան երկրորդ կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, իր կարգին յետաձգուեցաւ «Զորնա» ժաիրին պատճառով:

Անկախ նախատեսուած էր կայացնել 24 մայիսին 7 յունիսին: Ըստ կազմակերպիչներուն, այժմ անոր ազդանշանը պիտի տրուի 20 սեպտեմբերին, իսկ աւարտական մրցումը տեղի պիտի ունենայ 4 հոկտեմբերին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒԹՊՈՒՆ

ԲՈՒՆՐ ՏԵՍԱԿԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ ՅԵՏԱՉԳՈՒԵՑԱՆ ՄԻՆՉԵՒ 14 ԱՊՐԻԼ

Հայաստանի ֆուտբոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ յայտարարեց, որ ֆետերասիոնին հովանիին տակ տեղի ունեցող բոլոր ախոյեանութիւններն ու մրցաշարքերը անխտիր դադարեցնելու 14 ապրիլ կը դադարին տեղի ունենալէ:



Ֆետերասիոնի նախագահ Արմեն Մելիքեւեան ըսաւ, որ հետեւելով «Եու. Է. Էֆ. Ա.»-ի տուած որոշումին, Հայաստանի մէջ եւս կը դադարին բոլոր տեսակի ֆուտբոլի իրադարձութիւնները՝ «Զորնա» ժաիրին պատճառով:

«ԹՈՔԻՕ-2020»

ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՊԻՏԻ ՉՅԵՏԱՉԳՈՒԻՆ



Միջազգային ողիմպիական կոմիտեն երէկ իր հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշեց, որ «Թոքիո-2020»-ի 32-րդ ամառային ողիմպիական խաղերը պիտի չյետաձգուին եւ տեղի պիտի ունենան նախապէս ճշդուած թուականին:

Կազմակերպութեան կատարած համաժողովէն ետք նշուեցաւ, որ խաղերը յետաձգելու անհրաժեշտութեան կարիք չկայ՝ նկատի ունենալով, որ անոր մեկնարկին ցարդ չորս ամիս կայ:

Ողիմպիական խաղերը պիտի սկսին 24 յուլիսին եւ կ'աւարտին 9 օգոստոսին:

ՕՊԱՄԵՅԱՆԿ ՀԱՒԱՆԱԲԱՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՐՍԵԼՈՆԱ

Լոնտոնեան Արսենալի յառաջ ապա հ Փիեռ-Էմերիք Օպամեյանկ մտադիր է ամբողջութեամբ անջատելու իր իրաւունքները Բարսելոնայէն:



Ըստ սպանական մամուլին, ան կը փափաքի տեղափոխուիլ Պարսելոնա: Զաբալոնական ակումբը եւս հետաքրքրուած է ֆուտբոլիստով:

ԿԵՐԸՊ ՊԵՅԼ ԿՐԱՅ ՀԵՌԱՆԱԼ ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏԵՆ

Հակառակ անոր որ կալէսի միջազգային յառաջապահ Կերըթ Պելլ մինչեւ 2022 պայմանագրութեան մը ստորագրած է իր ակումբին՝ ՌԷԱԼ Մատրիտի հետ, սակայն ամբողջութեամբ կրնայ հեռանալ արքայական ակումբէն:



Ան 2013-ին միացաւ ՌԷԱԼ Մատրիտին՝ փոխան 100 միլիոն եւրոյի:

ՖԻՖԱ-Ն ԿԸ ԾՐԱԳՐԷ ԱՄՐԱՆ ԸՆԹԱՅՔԻՆ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՅԵՏԱՉԳԵԼ

«ՖԻՖԱ»-ն յայտարարեց, որ ամբողջութեամբ կրնայ յետաձգուիլ՝ նկատի ունենալով, որ այդ միջոցին ախոյեանութիւնները նոր աւարտած կ'ըլլան եւ ակումբները չեն կրնար արագ ձեռնարկ անել փոխանցումներու գործին սկսիլ: Կայ նաեւ այլ հարց մըն ալ, որ ՖԻՖԱ-ն պիտի յայտարարէ մօտիկ ապագային: Ատիկա կը վերաբերի մինչեւ 30 յունիս ստորագրուած պայմանագրութիւններուն՝ նկատի ունենալով, որ ախոյեանութիւնները աւարտած չեն ըլլալ:

ՋԱԿԱՆՔԻ ՄԵՉ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ



Հակառակ անոր որ Ջախախի մեջ այս պահուս «Ջորոնա» ժահրով վարակման պարագաներ չեն արձանագրուած, սակայն կը կիրարկուին առողջապահական մեկուսացումի քայլեր, որոնք նպատակն է ժահրի հաւանական տարածումը չարտօնել: Այս մասին կը հաղորդէ «Ջախախ Մետիա»-ն: Ասիկա նախ է առաջ կը վերաբերի պետական սահմանները անցած, այլ պետութիւններէ հասած անձերու ինքնամեկուսացման: Այս քայլերը կը կիրարկուին անկախ այն բանէն, թէ տուեալ պետութեան մէջ արդէոք արձանագրուած է «Ջորոնա» ժահրով վարակման դէպք, թէ՛ ոչ: Ախալցխայի մէջ ինքնամեկուսացուած են 18 անձեր, Ասիկա միւս մէջ 4 անձեր, Կիւնդուխտայի մէջ 4, Ասիկա միւս մէջ 2: Ախալցխայի մէջ Ծալկայի մէջ այդպիսի դէպքեր չկան: Հիւանդութիւններու ազգային կեդրոնի Սամցիւ-Ջախախի բաժանմունքի ղեկավարին համաձայն, օտար պետութիւններէ եկած անձերը ինքնամեկուսացման օրէնքները չեն խախտած:

«ԳՈՐԸ ԳԱՅԼԵՐ»-Ը ԹԱԼԷԱԹԻ ՅԻՇԱՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԵՆ



15 մարտին լրացաւ հայ վրիժառու, ՅՅԳ-ի անդամ Սողոմոն Թեփիլեանի կողմէ Օսմանեան կայսրութեան ներքին գործոց նախարար, Հայոց ցեղասպանութեան զխաւոր ճարտարապետներէն մէկուն՝ Թալէաթ փաշայի գնդակահարութեան 99-ամեակը:

Եթէ աշխարհի վրայ տեղի կ'ունենան ձեռնարկներ՝ ի յիշատակ Սողոմոն Թեփիլեանի, ապա Թուրքիոյ մէջ հակառակ պատկերն է:

Պոլսոյ մէջ 15 մարտին տեղի ունեցած է Միութիւն եւ յամադրութեան կուսակցութեան ղեկավարներէն Թալէաթի մահուան նուիրուած ձեռնարկ: Այս մասին կը հաղորդէ «Երկիր»-ը:

Ձեռնարկը կազմակերպած են «Գաղափարական օճախներ» կոչուող կազմակերպութիւնն (Գործ Գայլեր խմբակը, «Ա.» ու Թուրքիոյ երիտասարդական միութիւնը):

Ազգայնամուլ եւ հայատեաց երիտասարդները ձեռնարկի ընթացքին վանկարկած են Թալէաթի յայտնի խօսքերը՝ «Իմ մահով իմ հայրենիքս ոչինչ պիտի կորսնցնէ: Մէկ Թալէաթ կ'երթայ, հազար Թալէաթ կու գայ»:

Թուրքիոյ երիտասարդական միութեան նախագահ Ելուրըմ Կենչեր ընդգծեց, որ Թալէաթը սպանուած է խաբէութեամբ՝ հայ կոմիտէականներու կողմէ (թուրքերը Հայ յեղափոխական դաշնակցութեան անդամները յաճախ կը կոչեն կոմիտէականներ, որովհետեւ ՀՅԳ-ի տարբեր վայրերու մէջ գտնուող գրասենեակները կը կոչուին կոմիտէականներ, «Ա.»):

Յիշեցնենք, որ Թալէաթի աճիւնը 1943 թուականին թրքական իշխանութիւններուն եւ Հիթլերի միջեւ գոյացած համաձայնութեան հիմամբ տեղափոխուեցաւ: Թուրքիա, իսկ վերջինս ալ աւելի աշխուժ կերպով սկսաւ Թալէաթի հերոսացումը, որմէ ետք ալ Պոլսոյ հայերը գրգռելու համար հայաբնակ թաղամասերուն մէջ շարք մը փողոցներ կոչեցին Թալէաթի անունով:

ՀԱՅԱՍՏԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ Է...

Շարունակուած 6-րդ էջէն

Չեկոյցին մէջ անդրադարձ կատարուած է նաեւ պաշտպանի՝ յատուկ հաստատութիւններ տրուած մշտադիտարկման այցելութիւններուն: Նշուած է նաեւ Հայաստանի եւ Կրասնոյ մարզու իրաւունքներու աշխատակազմերուն կողմէ սահմանային անցման կետերուն մէջ միացեալ մշտադիտարկման փորձը:

Իբրեւ դրական օրինակ՝ նշուած է Հայաստանի մարզու իրաւունքներու պաշտպանի՝ ՄԱԿ-ի Գաղթականներու հարցերու գերագոյն յանձնակատարի հայաստանեան ներկայացուցչութեան եւ Հայկական կարմիր խաչի ընկերութեան համագործակցութեան ծիրին մէջ շահագրգիռ կողմերուն համար կազմակերպուած վերապատրաստումները եւ քննարկումները:

Մարզու իրաւունքներու ազգային հաստատութիւններու երրօրեան ցանցը միջազգային զեկոյցին մէջ անդրադարձած է նաեւ «Գաղթականներու եւ ապաստան հայցող անձերու իրաւունքներու ապահովման վերաբերեալ» Հայաստանի մարզու իրաւունքներու պաշտպանի արտակարգ զեկոյցին՝ մատնանշելով կատարուած ուսումնասիրութիւնները, օրէնսդրութեան եւ Գաղթականութեան ծառայութեան որոշումներուն վերաբերեալ պաշտպանի առաջարկները:

ՓԱՐԻՉ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՅԻՆ ՖԱՆՍԱԿԱՆ ՄԵԾ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԻՏԻ ՊԵՏԱԿԱՆԱՅՆԷ

Ֆրանսայի ելեմուտքի նախարար Պրիւզ Լը Մեր յայտարարեց, որ ֆրանսական կառավարութիւնը պատրաստ է «Ջորոնա» ժահրին պատճառով յառաջացած ելեմուտական շուկայի վերականգնման ներդրութեան մատուցած մեծ ընկերութիւններուն տրամադրելու աջակցութեան ամէն միջոց, ներառեալ՝ անհրաժեշտութեան պարագային պետականացումը:

«Ֆրանսական մեծ ընկերութիւններու պաշտպանութեան համար կարելի թուի միջոցներու օգտագործման հարցով պիտի չըրկմտինք», ըսաւ ան: «Կարելի է ատիկա գործարարներու հետ խորհրդակցել»:

Ժողովը վերաֆինանսավորման միջոցով, նաեւ կարելի է բաժնետոմսեր ձեռք բերելով, ինչպէս նաեւ անհրաժեշտութեան պարագային կարելի է պետականացման եզրը օգտագործել», աւելցուց ան: «Ռոյթըրը» երկ հաղորդեց, որ ամերիկեան վարչակազմը Ընկերներէ շուրջ 850 միլիարդ տոլար պիտի ուզէ՝ պաշտպանելու համար ամերիկեան տնտեսութիւնը «Ջորոնա» ժահրի տնտեսական հետեւանքներէ: Նշենք, որ գերմանական «Վոլքսվայլը» ընկերութիւնը երկ յայտարարեց, թէ «Ջորոնա» ժահրին պատճառով կը դադրեցնէ



ինքնաշարժներու արտադրութիւնը եւ երկու շաբաթով կը փակէ Երոպայի Միութեան տարածքին իր բոլոր գործարանները:

«ԿՐԻՀԱԹ» ԿԱՅԵՆ ՀԱՍՏԱՉԱՅՆ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐԸ ԻՏԼԻՊԻ ՄԵՉ ՍՈՒՐԻԱԿԱՆ ԱՉԱՏ ԲԱՆԱԿԵՆ ՓՈՒՆԱՆՑՈՒԱԾ Է ԹՈՒՐԻՔ ԶԻՆՈՒՈՐՆԵՐՈՒ

Թրքական «Կրիհաթ» կայքը հաղորդեց ոչ պաշտօնական տեղեկութիւն մը, որուն համաձայն, երեք թուրք զինուորներ Իտիլիայի մէջ վարակուած են «Ջորոնա» ժահրով եւ առողջապահական մեկուսարանի մէջ դրուած:



Տեղական աղբիւրներ «Կրիհաթ»-ին յայտնած են, թէ «Ջորոնա» ժահրը տարածուած է Սուրիոյ մէջ տազնապի շրջաններուն մէջ՝ աւելցնելով, որ երեք թուրք զինուորներ Սուրիական ազատ բանակի ուժերուն եւ ընդհանրապէս իրաւունքներու կորուստի վարակուած են այս ժահրով: Կայքը նշեց, որ նշելու երեք զինուորները Կիւրդիստանի մէջ Թուրքիոյ հիւսիսը գտնուող Ռեյհանլը Նահանգ, ապա Ճիլիսէ զինուորական բժշկական ակադեմիա, ուր դրուած են առողջապահական

ՌՈՒՄԻԱ «ՈՒԱՇԻՆԿԹԸՆ ԳԻՏԱԻՈՐԵԱԼ ԿԵՐՊՈՎ Կ'ԱՐԳԵԼԱԿԷ ԻՐԱՆԻ ՄԵՉ «ՔՈՐՈՆԱ»-Ի ԴԷՄ ՊԱՅՔԱՐԸ»

Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը Միացեալ Նահանգներուն կողմէ ուղղեց՝ շնչելու Իրանի դէմ «ամբարձրային» պատժամիջոցները, մինչ երկիրը կը պայքարի Սուրիոյ «Ջորոնա»

րին դիմադրելը», աւելցուց նախարարութեան հրապարակած հաղորդագրութիւնը: «Միլիոնաւոր իրանցի քաղաքացիներ կտրուած են անհրաժեշտ բժշկական

շինկընդի մէջ արտադրուած՝ իր սեփական արտոժանկներու բաւարարման նպատակով»:



ժահրին դէմ՝ յայտնելով, որ այդ քայլերը «ուժեղ արգելք են» Թեհրանի՝ ժահրին դէմ ազդու պայքարին: «Մայիս 2018-էն ի վեր «Անաւելագոյն ճնշում» արշալի ծիրին մէջ հաստատուած ամերիկեան ապօրինի միակողմանի պատժամիջոցները ուժեղ արգելք են ժահրին դէմ ազդու պայքարին դիմաց», նշեց նախարարութիւնը: «Ատոր հետեւանքով արձանագրուած բազմաթիւ մահերուն պատճառով՝ ոչ միայն ինքնին հիւանդութիւնն է, այլ նաեւ այն իրողութիւնը, որ Միացեալ Նահանգները դիտարկեալ կերպով կ'արգելակեն ժահր

արքերը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխել: Միացեալ Նահանգներու անմարդկային քաղաքականութիւնը մեծ յուսահատութիւն է, ահազանգ է լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ», նշեց Ռուսիոյ արտաքին գործեր նախարարութիւնը: Նախարարութիւնը նաեւ Ուաշինկթընին կոչ ուղղեց՝ վերցնելու «Իրանի մէջ մարդկային իրաւունքները հարուածող» արգելակիչ քայլերը՝ աւելցնելով, «Համաշխարհային համաճարակի աշխարհաքաղաքական հաշիւներ մաքրելու ժամանակ չէ, մասնաւորապէս որ անոնք անհիմն են, Ուաշինկթընը գնել, որքան ալ Ուաշինկթըն փորձէ զայն այլափոխ